Ն. 4108

1899 ՅՈՒՆՎԱՐ 3—4 ԲԱԶԱՐ—ԲԱԶԱՐ ԷՐԹԷՄԻ

1316 ՐԱՄԱԶԱՆ 4

ՕՆ ՊԷՏԻՆՃԻ ՍԷՆԷ

20 ԲԱՐԱ

ՀԷՐԻՏԷԻ ԾԱՐԳԻՅԷ

ԲՕԼԻՓԻԴԻՅԷ ՄԻԼԼԻՅԷ ԹԻՒՃԱՐԻՅԷ ՍԱՐՐԱՖԻՅԷ ՎԷ ԻԼՄԻՅԷ

ԵԼԵՎՄԻ ԿԱԶԷԹԱ

صاحب امتیاز: میوه‌لیان — مدیر: شرقی

20 ԲԱՐԱ

ԱՊՈՆԷ ՖԻՑԱԹԼԱՐԸ

	12 ամիս	6 ամիս	3 ամիս
ՍԹԱՄՊՈԼ	140 գր.	70 գր.	40 գր.
ԹԱՇՐԱ	150 »	80 »	45 »

Մէջտեղէն 20 գրուշան

ԱՌԱՆՁԻՆ ՖԻՑԱԹԼԱՐԸ

	1 ամիս	3 ամիս	6 ամիս	12 ամիս
Գիւղի, Զէյթի վէ Յիւզի սահիպէ	գր. 5			
Ուրիշ տահիպէ	11ք 10ք.	» 3		

Մէվզուատը նոփիյա տարբ պէնտէրէ մէճմուէնէն գրտպուլ օլընճագ վէ տէրճ օլունմայան եվրագ իսպէ օլունմայճագ

Իսարէթանէի Ա֊ի տարեվերջ Պարը Ակի հասցէին նուէրաբար 20 ձիվէլէկեան մաթբասնան տրը։ Թէճիֆէի մէվզուա հաղորդուած կոպէէթանքն սահիպ վէ ճանուցը

ՏԻԳՐԱՆ ՁԻՎԷԼԷԿԵԱՆ— մուրճաճաթ օրուան։

ԿԻՒՆԼԻՒՔ ՀԱՎԱՏԻՍ

Պերլինտէն չէքիլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, իմբէրաթօր Կայսէր՝ եվվէլքի կիւն չէհրը մէզքիւր Ռուսիա սէֆարէթխանէսինէ կիտէրէք, սէֆիր գոնթ տ'Օսթէն Սաքէնոյը զիյարէթ էյլէմիշ տիր։

Ինկիլթէրա պահրիյէ նէզարէթինին՝ 8 հարպ սէֆինէսի ինչասընը էմր իթմէկտէ օլուշ, ատնիզագ բէք չօգ գազլար վուգուա կէլմիշ տիր։

Հապէշիսթանտա Թիկրէ էյալէթինին վալիսի ասիրԲա Մանկաշանն օրտուուրյա Բաս Մանգոնէնին գօմանտասը ալթընտա պուլընան Մէնէլիք օրտուսը արաբընտա պունտան պիր գաչ կիւն էվվէլ վուգուա կէլէն մուհարէպէ նէթիճէսինտէ, Թիկրէ վալիսինին օրտուսը քեամիլէն մաղլուպ օլմուշ տրը։

Պրիւքսէլտէն իշար օլընտըղընա կէօրէ, Ֆրանսա հիւքիւմէթի՝ մէրքէզի Լիվ չէհրինտէ օլան Շիմալի շըմէնտֆէր գումբանեասընա՝ պիր չօգ ասքէր, միւհիմմաթ վէ սիլահըն նագլի իչիւն բէք օշագ վալոն հազրը պուլընաբրմասընը էմր իթմիշ տիր։

ՏԱԼԻՒՆԻՑԷ

Էվվէլքի կէճէ տախի պազը վէզիրլէր վէ պէնտէկեան՝ Մապէյնը Հիւմայունտա իգթիարը Սէնիյէտ հազրը պուլընտրգլարը կիպի, էվվէլքի կէճէ վէ տիւն կէճէ տէ իքինճի ֆըրգայա մէնտուպ պազը պէօլիւքլէրին նէֆէրլէրի իգթիարը Սէնիյէտ պուլընընը, աթիյէլէրէ մաղհար օլմուշլար տրը։

—Ռուսիատա քեաին Սամարա վէ Օֆա ճիհէթլէրինտէն թիւրքիյա հիճրէթ իտէն Իսլամ մուհաճիրլէրի՝ պա իրատէի Սէնիյէ Սուլթան Սույու չիֆթլիքը Հիւմայունընտա եէրլէշտիրիլմէքտէ տիրլէր։

—Եշխասը մուզիրէյէ գարշը Բօմատա իճթիմա իտէն գօնֆէրանսա իշթիրաք իտէն աթուճ. Նուրի վէ Հագգը պէյլէր հազարթը Տէրսաատէթէ ավտէթ իթմիշլէր տիր։

—Պուլկարիսթանըն Տէրսաատէթ գարու քէհեասը Մ. Մարգօֆ սալը կիւնիւ Սօֆեատա բրէնս Ֆէրտինանտ իլէ կէօրիւշմիւշ տիր։ Սօֆեա Օսմանլը գօմիսէրի սաատ. Նէճիպ Մէլհամէ էֆ. հազրէթլէրի Սօֆեատան Տէրսաատէթէ կէլմիշ տիր։

—Սէլանիք ի Բէսէնտիրէ վէ ճիվարը օրմանլարընը քէօմիւր եաբարմագ իչիւն 10 սէնէ միւտտէթլէ քիրալամըշ օլան Սէլանիք Պանգասը՝ Տէտէ Աղաճ վէ ճիվարը օրմանլարընը յալ Պրուսա վիլայէթինէ պազը օրմանլարը տա քիրալամագ իսթէմիշ իսէ տէ, օ ճիվարլարտա իգամէթ իտիպ մէզքիւր օրմանլար եիւրիւնտէն կէչինէն քէօյլիւլէր՝ անլէրին թօքտան միզայէտէյ գօնուլմամասընը ըէճա իթտիքլէրինտէն, հիւքիւմէթը Սէնիյէ՝ մէզքիւր իսթիտայը գապուլ իթմիշ, վէ էլ-եէմմ մէվճուտ քէօմիւր իհթիյաճա քեաֆի օլտուղը ճիհէթլէ, մէզքիւր օրմանլարը թօքտան միզայէտէյ գօյմամայա գարար վէրմիշ տիր։

—Օտունըն չէքիսի՝ թիւճճարա 8-10 զրշ.ա մալ օլտուղը հալտէ 25 զրշ.ա վէ տահա զիյատէյէ սաթըլմագտա օլտուղընտան, պունըն մէնի իչիւն Օրման նէզարէթինէն լազըմ կէլէն տարիւէլէր թէպիլդաթ իճրա պույրուլմըշ տրը։

—Մէքքէ վէ Մէտինէյէ քէսրէթլէ վիւրուտ իթմէքտէ օլան հաճիլէրին մուհաֆազասը իչին միւնասիպ մահալլէրէ ասքիրը Շահանէ իգամէ օլունմըշ տրը։

—Թէհրանատան եաղըլտրգընա կէօրէ, հիւքիւմէթը Սէնիյէնին ախիրէն Իրանտա քիչատ էյլէտիկի շէհպէնտէրիանէլէրին բէսմը քիւշատտնտա վէ Թէպրիզ պաշ շէհպէնտէրինին բէսմը իսթիդպալինտէ Իրան իւլէմասը, պինլէրճէ էհալի հազրը պուլընարագ, բէսմը մէզքիւր բէք չաշատը սուրէթտէ իճրա օլընմըշ, վէ իւլէման մուսանիֆ Իսլամբրգ մէնաֆիի նամրնա նութգլար իյլատա իթտիքլէրի կիպի, Զաթը հազրէթը Բատիշահի իլէ Իրան Շահը իչիւն տախի տուտլար օգունմըշ տրը։

—Սըղրը եումուրճաղրնա գարշը իյճատ օրընան «Էրօմը» Զօրլուտա մէզքիւր խասթալրը թութուլան հայվանլարա աշը խալմէսի իչիւն միւքիյէ պայթար մէքթէպի մէզգունլարընտան ճէրրահեան Գրիգոր վէ Իպրահիմ Ֆէվզի էֆ.լերին՝ Զօրլույա կէօնտէրիմէլէրի գարարլաշարրրմըշ տրը։

—Թրապիզօն իսթինաֆ միւտտաի ումումիսի իպզ. Մազհար պէյ՝ Պիրինճի Տարիէի Պէլէտիյէ միւտիր մուավինիկինէ թային օրընմըշ տրը։

—Իզմիրտէ եաբըլմագտա նյան զուրէպա խասթախանէսրնէ վալիի վիլայէթ իւպ. տէվ. Քեամիլ բաշա հազրէթլէրի թարգիրնտան 200 լիրա իհտա օլընմըշ տրը։

—Զաթիյէ նէզարէթի թապպալէրինտէն Հաֆրզ Արիֆ պէյ՝ վէֆատ իթմիշ տիր։

—Իզմիր, էնգարէ վէ Սիվաս վիլայէթլէրինտէ խալը տէսթիկեահլարը սահիպլէրի՝ 1900 սէնէսի Բարիզ սերկիսի ումումիսինէ միւքէմմէլ նիւմունէլէր կէօնտէրմէյէ հազրըլանտրգլարը կիպի, Ուշագ, Գրը չէհրի վէ Գայաէրիյէտէի տէսթիկեահլար սահիպլերի տախի միւքեաֆաթ ալմագ մագսատիյէ խուսուսի սուրէթտէ իշթիրաք իտէճէքլէր տիր։

—Պիթլիս վիլայէթինին հէր թարգիրնտա վէ Սղերդ գասապասը յալ միւլհագաթրնտա գար եաղմըշտրը։

—Իզմիր իսթինաֆ մահքէմէսի բէսի սաատ. Իսմէթ պէյ մէէզունիյէթ ալմայարագ Սթանպօլա կէլմէսինէն տօլայը, Ալիյէ նէզարէթինճէ ազ իտիլիպ, եէրինէ պազգասը թային իտիմիշ տիր։

—Պիր միւտտէթտէն պէրու Իզմիր իսթինաֆա ճէզա մահքէմէսինտէ ճէրէյան իտէն Եսայի Եսայեանընը գաթիլլէրի մուհաքէմէսի Տէրսաատէթէ նագլ օլընմըշ տրը։

—Ալէմանիա սէֆիրինին պէօյիւք մախտումընն խասթա օլմասընտան տօլայը, կէլէճէք բէնճէնպիհ ագշամընը Ալէմանիա սէֆարէթխանէսինտէ վէրիլէճէք պալ Թէէխիր իտիլմիշ տիր։

—Ինկիլթէրանըն Սիվաս վիս գօնսօլօսըղընա Մ. Ուիլեամ ճէյմս Անտէրսընը, վէ կիրիտ Ինկիլիզ ժէնէրալ գօնսօլօսըղընա Սըր Ալֆրէտ Պիլիօթի թային օրընմըշլար տրը։

—Սապրգ Սէլանիք վալիսի տէվ. Ռիզա բաշա հազրէթլէրի պու կիւն Սէլանիքտէն եօլա չըգրպ, եարընն Տէրսաատէթտէ պույրնաճագ տրը։

—Ասորը Թէվֆիգ վէ Մէսոուրէ զըրհլըլարը ճէնօվայա կիթմէքիւզրէ կէչէն բէնճէնպիհ կիւնիւ Զանագալատէն եօլա չըգմըշտրը։ Մէզքիւր սէֆինէլէրտէ պահրիէ զապթանընտան Հալիլ վէ էօմէր պէյլէր վէ Իթալեալը եիւզպաշը-լարտան Պիանքէրի վէ Պավա տախի պույրնմըշլար տրը։

—Թէրանէի Ամիրէնին եաղ վէ ուն միւթահհիւտիկի պուտէֆա սապգ միւթահհիւտի օլան Արսլանեան սաատ. Ցարութիւն վէ Թէոֆիրոս էֆ.լեր էօհտէլէրինտէ Թէգարրուր իթմիշ տիր։

—Պուլկարիսթան սապգ գօմիսէրի աթուճ. Նուսուհի պէյ հազրէթլէրինէ 6000 զրշ. մաաշուլիյէթ մաաշը Թախսիս խարիմիշ տիր։

—Ֆէնէրտէ Գարամանեան Բակոր էֆ.նին խանէսինին իւսթ գաթընտաքի օտասընտան, վէ Սթամպօլտա Մահմուտ Բաշատա Քիւչիւք Եալտըզ խանընտա 1 վէ 2 նումէրօլը օտալարընն իւսթ գաթընտան տիւն աթէշ զուհուր իթմիշ իսէ տէ, տէրհալ պասթըրըմըզ տրը։

—Էվրօբատա պազը ֆեյթը էրէյիճէ եիւքսէլմիշ, վէ տահա տա եիւքսէլէճէք իմիշ։

Սթանպօլտա Մահմուտ Բաշատա Ապուտ էֆ. չարշըսընտա պույրնան Շահին նամ հազրը էլպիսէճի մաղազասը՝ իշպու եօրթուլար միւնասէպէթիյլէ մէքքէմմէլ հազրը էլպիսէլէր կէթիրմիշ վէ էհվէնն ֆիյաթլա ֆիւրսաթ իթմէքտէ պույրնմըշ օլաուղընտան, լիւզումը օլանլարա մէզքիւր մաղազայը խասսէթէն թավսիյէ իտէրիզ։

ՍԱՐՐԱՖԻՅԷ

Պուլկարիսթան հիւքիւմէթիյլէ Շարգ շըմէնտֆէրլէրի գումբանեասը պէյնինտէ ագա օլընան մուգավէլէնամէ իլէ 290 միլեան ֆգ.լըգ իսթիգրազ հագգընտաքի մուգավէլէնամէ՝ էվվէլքի կիւն Պուլկար մալիյէ նազրը վէ մէզքիւր իսթիգրազը վերէն պանգա մէմուրլարը թարգիրնտան գաթիէն իմզալանմըշ տրը։ Մէզքիւր իսթիգրազը թավիլթը՝ Բարիզ վէ Լօնտրատա բիացայա չզգարբլաճագ տրը։

ԱԶԳԱՑԻՆ

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՑԱՑՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Աղէքսէյ Պարբիարբարէ

Ամեն. Սրբազան Պատրիարք Հայրն Ս. Ծննդեան տօնին չնորհաւորութեան պաշտօնական այցելութիւններն պիտի ընդունի նոյն տօնի երկրորդ օրն, հինգշաբթի յունուար 7, ժամ 7ին Ազգային Պատրիարքարանի մէջ։ [Կնք.]

Բաթրիգ Ամեն. Տ. Մաղաքիա Սրբազան հազրէթլէրի՝ ճումատ երթէսի կէճէսի Բաթրիգխանէտէ գալարագ, տիւնքի բազար սապահըսը Մայր Եկեղեցիսէ իճրա օլընան այինը ըուհանիտ հազրը պուլընմըշ, վէ էվվէլճէ հազրըտրը վէճէրէ 23 դպիրլերէ 4 Դպիրլիք Աստիճանը վերերէք, պու միւնասէպէթլէ պիր քարոզ սէօյլէմիշ վէ դպիրլէրին վաղիֆէսինի վէ անըն մանասընը իյդահ էյլէմիշ տիր։

Քիրիսէտէն չըգըլտրգտան սօնրա, Աստիճան ալան Դպիրլէր՝ Բաթրիգխանէտէ Բաթրիգ Սրբազան հազրէթլէրինին նէզարէտէ կիտերէք, միւշարէլէյհին այրըճա տուասընը տախի ալմըշլար տրը։

Եելպաշը միւնասէպէթիյլէ տամատը հազրէթը Շէհրիյարի ատթուճ. Ահմէտ բաշա հազրէթլէրի իլէ Դէսթրիա վէ Ինկիլթէրա սէֆիրլէրի տախի գարթ տը վիզիթլէրինի Բաթրիգ Սրբազան հազրէթլէրինէ իրսալ իտէրէք, բէսմը թէպրիքի իյֆա իթմիշլէր տիր։

Թէզալիք թաշրալարտան տախի բէյտէրբէյ Բաթրիգխանէյէ Եելպաշը վէ Ս. Ծնունդ եօրթուլարը իչիւն թէպրիք թէլէկրաֆլարը վիւրուտ իթմէքտէ տիր։

Թաշրա Որբանոցլարընտա եօքսիզ չօճուգլարտան հէր հանկլարը՝ թէքմիլ սէնէ զարֆընտա քէնտէ հիւսնիւ ախլէագ վէ չալշկանլըգլարը յալ պուլընտրգլարը Որբանոցը Հոգաբարձութիւնը իլէ մուալիմէրինին մէմնունիյէթ վէ խոշնուտխինէ նայլ օլմուշլար իսէ, Բաթրիգ Սրբազան հազրէթլէրի՝ մումարիյէյիւմ չօճուգլարա Եելպաշը միւնասէպէթիյլէ մախսուսի հէսթիյէլէր իրսալ իտէճէք տիր։

Ս. Ծնունդ վէ Ս. Զատիկ եօրթուլարընն բէսմը թէպրիքի իչիւն Տէրսաատէթ միլլի մէքթէպլերինին չակիրտանը թարգիրնտան տախի Բաթրիգ Սրբազան հազրէթլէրի նէզտինէ պիր հէյէթը մախսուսէ կիթմէսի իչիւն Բաթրիգ մուշարէյէ [illegible] իտիլմիշ օլմաղլա, Բաթրիգ Սրբազան՝ պու արզույա մուվաֆագաթ իթմիշ, վէ անճագ մէզքիւր հէյէթը մախսուսէրի կէլէճէք Ս. Զատիկ եօրթուլարընտա նէզտինէ գապուլ իտէճէկինի պէյան էյլէմիշ տիր։

Գումգաբու Աղքատախանամը՝ սէօրթ սէմթ էհալիսինէն 100 նէֆէր փուգարայա էլպիսէ վէ սաիբէ թէտարիքինէ թէշէպպիւս իթմիշ տիր։

Մէզքիւր Աղքատախանամ՝ Եելպաշը միւնասէպէթիյլէ էվվէրտէն 4500 զրշ. իանէ թօրլամաղա մուվաֆֆագ օլմուշ տրը։

Գարակէօզեան Գրիգոր վէ Յակոբեան Միքայէլ էֆ.լեր՝ պու սէնէ տախի Եելպաշը վէ Ս. Ծնունդ եօրթուլարը միւնասէպէթիյլէ, Սամաթեա Աղքատախանամ հէյէթինէ 10ար լիրա իանէ վէրմիշլէր տիր։

Պիր ճէնազէտէն տօլայը Ծաղկեփունջ պէտէլի օլարագ Դաֆթանճեան հիւրմ. Հ. Պօղոս Վ.ին Պէյօղլունտա քահն էրմէնի Գաթօլիք Ս. Յակոբ խասթախանէսինէ 5 լիրա վէրտիկինի կէչէն ճումատա էրթէսի կիւնքի նիսսէսիմիտէ եաղմըշ իսէք։ Պու պապտէ մէզքիւր իսասթախանէ իտարէսինտէն աթիէքի վարագա կէօնտէրիլմիշ տիր։

Անկեանոցիս Հոգաբարձութիւնը չընորհակալութեամբ կը ծանուցանէ թէ՝ հանգուցեալ Տիկին Տիրուհի Մահճուպեանի յուղարկաւորութեան առթիւ փոխան ծաղկեփունջի հետեւեալ նուիրատուութիւնը եղած են.

	Օսմ. ոսկի
Գեր. Հ. Պօղոս Վ. Գաֆթանճեան	5
Մեծ. Պետրոս էֆ. Ք. Յակոբեան	1
» Պօղոս էֆ. Ճամճեան	1
» Օննիկ էֆ. Համալեան	1

Պու կիւնքի Թէվֆիկաթ ճէտվէլինտէ օգունճաղը վէճճլէ, Տէրգօս Սու գումբանեասը թէրճմանը Սիրուն էֆ.յէ մէսաիի խայրխահանէ վէ զայրէթինտէն տօլայը իքինճի ըուիթպէտէն Մէճիտի նիշանը զիյանը իհան պույրուլմըշ տրը։

Էֆէնտիի մումարիյէյին իսթիտատ վէ էհլիյէթինէ պիր միւքեաֆաթ օլան իչպու իլթիֆաթը Սէնիյէյի քէմալը մէմնունիյէթլէ թէպրիք իտէրիզ։

ՆՈՒՊԱՐ ԲԱՇԱՆԸՆ ՎԷՏՈՒԹԸ

Մը-ըը Խարվէյէթի մէշհուր բօլիթիգա ռիճալընտան էպագ բէյիսը նուզզար Նուպար բաշանն՝ եվվէլքի սապահ Բարիզտէ վէֆաթ էյլէտիկի՝ տիւն շէհրը մէզքիւրտէն չէքիլէն պիր թէլէկրաֆտա մաէթթէէսսիֆի օգունմըշ տրը։

Մալիւմ օլտուղը վէճճէլ, բաշի միւշարէլէյհի՝ պիր վազիֆատան պէ. բու խասթալրընը թէտավիսի իչիւն Բարիզտէ պույրնմագտա օլտուղընտան, մախտումը սաատ. Պօղոս բաշա հազրէթլէրի տախի ախիրէն Մըսրը չըմէնտֆէրլէրի մէճիսը իտարէ բէհսիկինտէն խթիֆա իթմիշ վէ բէտէրինին նէզտինէ կիթմիշ իտի։

Նուպար բաշա՝ 1825տէ Իպմիրտէ տօղմուշ օլուպ, կէնճ չաղընտա իքէն թահսիլ իչիւն Եվրօբայա կէօնտէրիլէրէք, Եվվէլա Զուիցցէրիատա վէ սօնրա Ֆրանսանըն Թուլուզ չէհրինտէ պույրնան պիր մէքթէպտէ իքմալը թահսիլ էյլէմիշ տիր։

Միւշարէլէյհ՝ 1842տէ Մըսրա կիթտիկինտէ, քէնտի ագրապասընտան օլուպ օ վագթ թիճարէթ վէ խարիճիյէ նազրը պույրնան Պօղոս պէյին քահթիպի օլմըշտրը։ Իբի սէնէ սօնրա Մըսրը վալիսի Մէհմէտ Ալի բաշանընն իքինճի թէրճէմանլըղընա վէ տահա սօնրա Իպրահիմ բաշանընն պաշ թէրճէմանլըղընա թային գրլընմըշ, վէ միւշարէլէյհ Իպրահիմ՝ բաշանընն Տէրսաատէթ վէ Եվրօբայա վուգուպույան սէյահաթընտա քէնտինէ ռէֆագաթ իթմիշ տիր։ Նուպար բաշա Ապպաս բաշանընն պէմանընտա մէմուրիյէթինի մուհաֆազա իտէրէք, միւշարէլէյհին թէվֆէճիհինի պիր գաթ տահա ճէլպ իթմիշ, վէ պիրտաէրի Առաքել պէյ իլէ պերլիքտէ պազը թաթիֆաթա մաղհար օլմըշ տրը։

Միւթէվէֆա Սաիտ բաշա՝ իպթիտաի էմրտէ Նուպար բաշայը մէմուրիյէթտէ իսթիխսամ իթմէմիշ իսէ տէ, 1856տա թէքրար խրտմէթտէ գուլլանըլարագ պիզզաթ բաշի միւշարէլէյհին մայէթինէ տախիլ օլմըշ տրը։ Մըսրըլը Սաիտ բաշա՝ Հինտխանէյա վուգու պուլաճագ Ռրանսին (ագտարմա) մուամէլաթը միւհիմմէսինի սրբասընա գօյմագ մէմուրիյէթինի միւշարէլէյհէ իհալէ իթմիշ տիր։ Նուպար բաշա՝ պու միւնասէպէթլէ Ինկիլիզ վէ Ֆրանսըզ գումբանեալարը յալ միւզաքէրթտա պույրնարագ, էմթաա վէ էշեաի թիճճարիյէնին իսքէնտէրիյէտէն Սիւվէյշէլ նագլինի գօլայլաշարբաճագ վասրթալարը թէհարրի իթմիշ, վէ Սիւվէյշիսքէնտէրիյէ խաթթընն խիթամը ինշաաթընը՝ պիր չօգ միւշքիլաթա բաղմէն չապուգլաթմըշ տրը։ Նուպար բաշա՝ պու միւշքիլ իշի պաշա չզգարմըշ, վէ Սաիտ բաշանն վէֆաթընա գատար պիր չօգ խըսմէթլէր իպրազ իթմիշ տիր։

Խարվը էսպագ Իսմայիլ բաշա զէմանընտա, Նուպար բաշա՝ Սիւվէյշ գանալընն գազըլմասը հագգընտա միւզաքէրթտա պույրնմագ իւզրէ Տէրսաատէթէ կէօնտէրիլմիշ, վէ ավտէթինտէ բիւթպէի վէզարէթ (բաշալըգ) իլէ թալթիֆ խարիլմիշ տիր։

Նուպար բաշա՝ գանալ ինշաաթընտա գուլլանըլաճագ եէրլի ամէլէնին մրգտարը վէ էվվէլճէ վերիլմիշ օլան պազը միւսաատաթրն կէրի պլընմասը հագգընտա գանալ գումբանեասը իլէ Խարտվիյէթ արասընտա զուհուր իթմիշ օլան խաթիրաքը հալ իթմէք իւզրէ մէմուրիյէթը մախսուսէ իլէ Բարիզէ կէօնտէրիլմիշ, վէ Մըսրըա ավտէթ իթտիքտէն սօնրա մէճլիսը նուզզարա մէմուր օլմըշ տրը։ Բարիզտէ էսնաի իգամէթինտէ (1854տէ) կէրէք Խարտվիյէթը Մըսրիյէնին վէ կէրէք գանալ գումբանեասընին մէնաֆիի միւթէգապիլէսինի թէէմինէ մէմուր օլմուշ տրը։

Մուախխէրէն Նուպար բաշա՝ միւճէտտէն իհտաս օլունան նաֆիա նէզարէթինէ թային օլունարագ, 1866տա եինէ մէմուրիյէթը մախսուսէ իլէ Ցէրսաատէթէ կէօնտէրիլմիշ տիր։

Նուպար բաշա՝ պիր չօգ տէֆալար նաֆիա վէ խարիճիյէ նէզարէթլէրինտէ վէ բիյասէթը Նուզզարտա պույրնմըշ տրը։ Միւշարէլէյհին իսմի՝ Մըսրը ումուրը տախիրիյէ վէ խարիճիյէսինտէն պահս օլունը իքէն էքսէրիա զիբը իտիլիր իսի։

Նուպար բաշա՝ Մըսրըտա պույրնարըը սրբատա, Գահիրէ վէ Իսքէնտէրիյէ քիլիսէ վէ մէքթէպլերի իլէ ֆուգարալարա բէք չօգ մուավենէթտէ պույրնմըշ, վէ Բարիզտէ իդամէթի էտնասընտա տախի հէման հէր միւրաճաաթի իտէն ֆուգարայա խանէլէր վէրմիշ տիր։ Բարիզ մէքթէպլերինտէ թահսիլ իտէն ֆուգարա թալեպլերէ հէր տահմ մուավենէթտէ պույրնմըշ տրը, վէ քէնտիսինէ միւրաճաաթ իտէն՝ էլի պօշ կէլի տէօնմէմիշ տիր։ Պունլարտան մտատա միւթէվէֆի միւշարէլէյհ Գրպրրտագի էօքսիդանէյէ նագտէն մուավենէթ իտուպ, պիր գաչ տէֆալար Բարիգխանէյէ տախի միւհիմճինէ վէրիլմէք իւզրէ խայլի խանէ կէօնտէրմիշ տիր։

Բաշի միւշարէլէյհ էրպապը գալէմի տախի թէշվիգ իթմիշ վէ թալիմ ու թէրպիյէյէ հավեսքեար օլուպ, քէնտի խանէսիյէ Տէրսաատէթտէ Առաքել Նուպար Շահնազարեան մէքթէպէրին թէէսիս, վէ պու մէքթէպէ պինլէրճէ լիրա սարֆ իթմիշ տիր։

Նուպար բաշանըն զէվճէսի՝ տէվվ. Պարսահամ սատ. Հարութիւնին պէօյրէք դէսպրէսի Տիկին Ցուլիան Նուպար օլուպ, եէլէեվմ Բարիզտէ պույրնմագտա տրը։ Մախտումը սաատ. Պօղոս բաշա հազրէթլէրինտէն մատա, էլէեվմ պէհհայթի օլան պիր գրդը՝ միւթէվէֆա Գարամանեան Լեւոն պէյին զէվճէսի տիր։

Բաշի միւշարէլէյհին տիկէր պիր դրդը տա սատ. Տիգրան բաշա հազրէթլէրինին զէվճէսի օլուպ, պիր գաչ սէնէ ադտէմ Մըսրըտա վէֆաթ իթմիշ տիր։

ԹԷԼԷԿՐԱՖ

Բարլը 15 յունվ.— Թէէմին օլընընըն

ԿԱՁԼԹԱՄԲՋԸ ՕԳՈՒՅԱՆԱՐԱ ՍՈՒՀՈՒԼԷԹ

օլմագ իւղրէ, ապօնման իւճրէթի պէր վէճհը աթի թէնգիլ իսիլմիշ տիր.

Տէրթաոսպէրի էլէն

Պիր սէնէլիք	140 ղշ.
Ալթը այլըգ	70 »
Իւչ այլըգ	40 »

Թաղրա էլէն

Բօսթա իւճրէթի պիզէ աիտ օլմագ իւղրէ

Պիր սէնէլիք	150 ղշ.
Ալթը այլըգ	80 »
Իւչ այլըգ	45 »

Բօսթա 19 ղրշ. լըգ բուլը 20 ղրշ. գապուլ օլունմայրլա 19 ղրշ. գապուլ օլունը.

ԱԼԷՄԱՆԻԱ ԻՄԲԷՐԱԹՕՐԸՆԸՆ ՊԻՐ ԻՏՍԱՏԷՍԻ

Ալէմանիանը Բէյլիշթակ մէճլիսի բէիսը սանիսի Մ. Շմիտթին միւբէվվիճը էֆքէարը օլան պիր էլպէրֆէլա կազէթասը՝ մէճլիսը մէզքիւր գալէմ հէյէթինին (դիւանին) իմբէրաթօր Կիյեօմ Թարաֆընտան ըէսմը գապուլինի պիր սուրէթը մուֆասսալէտ նագլ ու հիքեայէ իթմիշ վէ մէրասիմը մէզքիւրէնին նէյր օլընմայան պազը թէֆէրրուաթրը իլան էյլէմիշտիր.

Իմբէրաթօր՝ իշպու լասիմէի գապուլտէ թախսիսաթը ասքէրիյէտէն պահս իտէրէք, Ռուսիա Զարընն՝ քէնտիսինտէն չօգ ալէա վէ միւսաիա պիր հալ ու մէվզրտէ պուլընմըշընը, զիրա միւշարէյէհին՝ մէմլէքէթէ ֆահտէլի կէօրտիկի հէր շէյի էմր իթմէկէ իսթէտիկի կիպի միւգթէտիր օլուրընը, քէնտիսի իսէ՝ Ալէմանիանը գուվվէթ ու ազամէթինէ միւգթազի օլան թէտպիրլէրի իթթիհազ իթմէզտէն էվվէլ Բէյլիշթակ մէճլիսինին բիզա վէ մուվաֆագաթընը թահսիլ իթմէկէ մէճպուր իտուկինի պէյան իթմիշ տիր.

Պունընն իւզէրինէ մէճլիսը մէզքիւր բէիսը սանիսի Մ. Շմիտթ՝ միւտաֆէսի միլլիյէյէ միւգթազի օլան ֆէտտաքարլըգլարտա պուլընմազա Բէյլիշթակտաքի պիլճիմնէ ֆրգալարընը հազրը վէ միւհէյեա պուսանտա վաթանբէրվէրլիկինմէվճուտ ալտընը, վէ Բարլամէնթօտաքի հիչ պիր ֆրգանընը՝ տիկէր ֆրգալարտան զիյատէ քէնտիսի վաթանբէրվէր վէ սատրգ օլտընընը էօյինմէկէ հագգը օլմատընը, վէ Բէյլիշթակընն վազիֆէսի՝ էհալիյէ եիւքսէտիլէն ազրըլըգլարա էհալինին թահամմիլ իտէպիլմէյ իտէմէտիկինի ըահաթը վիճտանը թէտգիգ ու թէֆթիշ իթմէքտէն իպարէթ օլտըրընը ճէվապէն պէյան իթմիշ օլմազլա, իմբէրաթօր՝ պու իթիգատա հիչ պիր ճէվապ վերմէմիշ տիր.

Պատէհու իմբէրաթօր՝ կէօրիւնիշտէ, Ալէմանիա հուտուտընտա Ռուսսաքէրինին մէրքէզլէտիլմէսի մատտէսի մուճիպը էնտիչէ օլմատըգընը վէ պու ճէմ՝ ու թահշիտին՝ Ռուսիա մալիյէ նազրը Մ. տը Վիթէնին՝ կէօմրիւք գաչագճըլըգընը մէնիթմէք արզուսընտան նէչէթ իթտիկինի պէյան էյլէմիշ տիր.

Գէզա մէզքիւր էլպէրֆէլա կազէթասընն պէյանընա կէօրէ, մէրասիմ մէզքիւրէ էնտասընտա իմբէրաթօր Կիյեօմ՝ Ֆաշօտա մէսէլէսինտէ Ինկիլթէրանընն թավր ու հարէքէթի՝ Ռուսիաճա թէէսսիւր հասը օլմագսըզընն Ֆրանսանընն նէ տէրէճէյէ գատար սրգրշտրրրլապիրը օլտըգընը անլամագ արզուսընտան նէչէթ իթտիկինէ տաիր պէյանը էֆքէար իթմիշ տիր.

Իմբէրաթօրը միչարէյէհին զանընճա պու թէճրիւպէ՝ Ինկիլթէրա իչիւն մուճիպը մէմնունիյէթ պիր նէ Ֆիյճէ հասը էթմիշ տիր, զիրա Ֆաշօտա իչի՝ Ֆրանսա վէ Ռուսիանընն միւնասէպաթը՝ զանն օլընտըգը գատար սամիմի օլմատըգընը խսպաթ իթմիշ տիր.

Իմբէրաթօր՝ իլավէի մէգալ իտէրէք «—Ինկիլթէրա իլէ Ֆրանսա արաբընտա պիր միւնազաա զուհուրինտէ Ալէմանիանընն միւթէէսսիւր օլմաղա լիւզումը եօք տրը. պէզ սէյրիճի օլանճագ վէ սատէմէլէրի սայաճագ իտիք» տէմիշ տիր.

Հալպու քի Բէյլիշթակ բէիսը սանիսի Մ. Շմիտթ՝ մէզքիւր կազէթայա պիր մէքթուպ կէօնտէրէրէք, մէճլիսը մէզքիւր գալէմ հէյէթինին իմբէրաթօր թարաֆընտան ըէսմը գապուլինի տաիր պալէտտէ նագլ օլունան թաֆսիլաթը եօգարտան աշաղա թէզրիպ իթմիշ տիր.

ՀԱՊԷՇԻՍԹԱՆՏԱ ԲԱՍ ՄԱՆԿԱՇԸՆԸՆ ԻՍԵԱՆԸ

Բօմատաքի Թրկիոնա կազէթասընն պէյանընա կէօրէ, Բաս Մանկաշ՝ քէնտի պայրաղլարը ալթընա բէք չօգ ճէնքճի թօբլամազա մուվաֆֆագ օլամմըշ, մէսէլա բուէսաի գապաիտէն Ակօս Թաֆարի՝ մուսմանլէյէ Բասրն տաժէթրնէ բճապէթ իթմէմիշ տիր։ Ալաֆր. դէկտ. 15տէ Մանկաշ՝ Բաս Մագոնէնի գաբշըսընտա կէօրիւպ, քէնտիսինտէ տէ բէք չօգ գուվվէթ օլմատըգընտան, սէրքէտէլէրինի թօբլամշ վէ իթտաթ եէմինինտէն ատլէրի խէլաս իտէրէք, հէր քէսին եէրլի եէրինէ տաղըմասընա միւսաատէ իթմիշ իմիշ։ Բաս Մանկաշ՝ բուէսսաի մուսմանլէյէհիմտէն պիրինէ «—Պէն տէ չէօլէ կիտէճէյիմ. իւսթ եանընը նէ եաբաճաղըմը պիլիրիմ։թիկրէտէ հիչ պիր վագթ էսիրլէր իգամէթ իթմէմիշ օլսրզը՝ խաթըրընընզա կէլթ՝ մը—» տէմիշ տիր։ Պատէհու մուսմանլէյէ ասի Բաս՝ պէն գատաբ ատամբլյա պէրապէր Ամպա-Սիոն մէվզրի գուրպինտէ Ակամէ իւլքէսինէ չէքիլմիշ, վէ Ամպա իլէ Ատիկրա արաբընտա պիր մէվզը, միւսթահքէմտէ եէրլէշմիշ իմիշ։ Միւթթեֆիգի Բաս Մէպաթ՝ գապիլէ ըէիսի Ակօս Թաֆարիյի թէմամըյլա մաղլուպ վէ բէրիչան իթմիշ տիր։

Դեկտ. 20տէ Բաս Մագոնէն՝ տայմա իլէրլէյէրէք, Թիկրէ խլքէսինին գալպկեահը օլան Մագալլէ նամ մէվզրտէ օրտու գուրմըշ տրը. էյալէթը մէզքիւրէնին եէնի Բասը (վալիսի) Բաս Միքայէլ իլէ վէ 42000 գատար ատամիրրյա օրաատա պուլընմագտա օլուպ, տիկէր պիր գալ ասքէր տէ Միհէմնետն Աքսում իւղէրինէ էնմէքտէ, վէ Հապէշ իմբէրաթօրը Մէնէլիք՝ Ուօրօ-Այլու վէ Պօրիմիետա արաբընտա պուլընմագտա տրը։

Զուրիխաէն Գէրլինին Թալէպլարը կազէթասընա եաղրլրզընա կէօրէ, իմբէրաթօր Մէնէլիքին՝ ասի Բաս Մանկաշայը թէէտիպ իթմէքտէն զիյատէ Հապէշխանա ճիվար օլան էվրօբալը միւսթէմիքէտթ տէվլէթլէրի վէ պա խուսուս Ինկիլթէրա ալէյհինտէ պիր նիւմայիշ իճրա իթմէք մագսէտինէ մէպնի իշպու մուհարեպէյէ թէշէպպիս իթմիշ օլսրզընը իմբէրաթօրընն մայէթի մէմուրիյինինտէն պիրի խապէր վերմիշ տիր։ Հապէշ իմբէրաթօրը՝ Ինկիլթէրանընն՝ Ֆաշօտա հատիսէսինտէն պէրու իքի գաթ թէհլիքէլի օլան եագընընընընտան գօրդմագտա տրը։

ՄԻՒՃԹԷՄԷԱԻ ԱՄԷՐԻԳԱ ԲՕԼԻԹԻԳՈՒ

Ամէրիգա Այան մէճլիսի ազասընտան Մըսթր Հուր՝ քէնտի հիւքիւմէթինին չիմտիքի զապթը մէմալիք բօլիթիգասը ալէյհինտէ մէզքիւր մէճլիստէ զայէթ չիտտէթլի պիր նութգ իյրատ էյլէմիշ տիր։ Մուսմանլէյէ Ամէրիգանընն էսասի գանունլարը՝ եճնէպի միլլէթլէրին Ամէրիգանընն հիւքմի ալթընա ալընմասընա միւսաիա օլմատըգը կիպի, եճնէպիլէրէ պիտ արազինին զապթընը տաիի մէճազ կէօրմէտիկինի, վէ չայէտ գանունա մուգայիր պէօյէ սահ՝ [illegible] բրմթքնազ իսթիլյօր իսէ, հէր հալտէ Ամէրիգա թէպասասը սրբասընա իտխալ օլընան եճնէպիլէրէտէն՝ էվվէլ էմրտտէ պէօյլէ պիր թապիիյէթի գապուլ իտուպ իթմէտիքլէրինի սօրմագ լազըմ օլտըգընը, վէ «Ամէրիգա՝ Ամէրիգալըլարա ատտիր» գաիտէի էսասիյէսինի վազ իթմիշ օլան Մոնրօէ գանունընընն իխլալը՝ Ամէրիգալըլար իչիւն պազը վախիմ նէթիճէլէր չէգարտաճաղընը, չիւնքի պու հալտէ էվրօբալըլար՝ թէվէսսիւքարանէ պիր բօլիթիգա թատգիպ իտէն Ամէրիգալըլարընն էսէրինէ պիլիմթիասը Ամէրիգատա քէտին միւսթէմլիքէաթլարընը պէօյլէմէկէ գալմալարը վարիւր խաթրը օլտուղընը սէօյլէմիշ տիր։ Մրսթրը Հուր նութգընընն խրթամընա տօղրու, քէնտիսի՝ Ամէրիգա-Սբանիա սուլհանանէսի ալէյհինտէ իթտի ըէյ իտէճէկինի պէյան իթմիշ տիր։ Մուսմանլէյհին նութգ՝ Այան մէճլիսինին նութգ՝ Այան մէճլիսինինտէ պիր պէօյլիք թէէսսիր հասըլ իթմիշ տիր։

ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ԽԱՐԻՃԻՑԷ ՎԷ ԲՕԼԻԹԻԳՈՒՑԷ

Բարիզին մէհաֆիլը բօլիթիգը յէսինտէ թէէմինէն բիվայէթ օլուսըրընա կէօրէ, Ֆրանսանընն Լօնտրա սէֆիրի Մ. Բօյ Գամպօն իլէ Ինկիլթէրա ըէիսը վիւքէլասը վէ խարիճէյէ նազրը լօրտ Սալիզպէրի՝ Ֆրանսա վէ Ինկիլթէրա արաբընտա միւնազիւնֆիհ օլան նօգթալար հագգընտա ըէսմէն իճրատ միւզաքէրէ իթմիշլէր տիր։

Զանն օլունըրընա կէօրէ, պու միւքեալէմէ զայէթ նազիքտանէ պիր սուրէթտէ վուգուտ պուլմըշ օլուպ, պիր սիւքիւնէթ հուսուլինէ տէ մէհտար օլապիլէճէք տիր։

Ալաֆր. յունվարրն 11ինճի կէճէսի՝ Հապէշ իմբէրաթօրընա միլ'ի օլան Բաս Մագոնէնին ասաքիրի՝ ասի օլան Բաս Մանկաշիանընն ասաքիրի իւզէրինէ հիճում իթմիշլէր իսէ տէ, թէլէֆթը քիլլիյէ վերէրէք կէրի բիսսկիւրտիմիշլէրտիր։

Մանիլտէն Մատրիտ չէքիլէն ըէսմի պիր թէլէկրաֆա կէօրէ, Ֆիլիբբին ասատրընա Իլօ-Իլօյա կիտէճէք օլան Ամէրիգա ասաքիրի՝ մուխալէֆէթ իտուպ հարէքէթ իթմէք իսթէմէմիշլէր տիր։ Պիլճիմնէ Ամէրիգա ասաքիրի՝ Մանիլտէ թօրլանմազա էմր ալմըշլար տրը։ Ահվալ զայէթ ազըր տրը։ Մանիլտէքի Սբանեօլ ասաքիրի՝ թէմամը յլա պիթարաֆ տուրմազա էմր ալմըշլար տրը։

Սրպիա մալիյէ նազրը՝ կէօմրիւք իտարէսինին թէչքիլաթընա վէ [illegible] մէ [illegible] Բարիֆասը թաթպիգինէ տաիր գանուն լայիհասընը Սգուբչինա մէճլիսինէ արզ ու թագտիմ իթմիշ տիր։

Ռուսիա խանէտանը իմբէրաթօրիսի ազասընտան կրանտիւք Միչէլ-Նիգօլայէվիչ՝ չուրաի ալէյհէ բիյասէթի մագամընա եէնիտէն իզգա օլընմըշ տրը։

Մաճառիսթան բէիսը վիւքէլասը պարօն Պանֆի՝ Ասթրիա իլէ Մաճառիսթանընն էլան պուլընընը նիզամըզ վէ դաբըշրզ հալի թէսվիյէ իթմէք իչիւն իճրա օլընան միւզաքէրաթ հագգընտա իմբէրաթօր Ֆրանսուա Ժոզէֆ մալիսմաթ վէրմէք իւզրէ էվվէլքի կիւն Բէյթատտան Վիէննայա կէլմիշ տիր։

Ֆրանսա իլէ Ինկիլթէրա արաբընտա քեաֆն Մանշ ատէնիզինտէ պու քէրրէ բէք չէտիս պիր պօրա վէ ֆուրթունա զուհուր իտէրէք, բէք չօգ խասարաթ վէ թէլէֆաթ վուգու պուլմուշ, գասրրկատան պազը սէմիր եօլ գաթարլարը եօլտան չըգմըշ, վէ Ֆրանսա իլէ Ինկիլթէրա արաբընտա պիլճիսմէ մուխապէրաթ վէ միւրավէտաթ միւնգաթի օլմուշ տրը։

Լօյտ Նամընտա կէնճ պիր Ինկիլիզ՝ Ագրիգատա իճրաի սէյահաթ իտէրէք, Ինկիլթէրանընն միւսթէմլիքէաթընտան Շարգի Ագրիգատա քեաֆն Ալպէրթ Նիանզա կէօլիւնտէն հարէքէթլէ. ըէֆգաթընտա եալընրզ իքի խրամէթքէտ իլէ 12 գատար հանմալ պուլընտրզը հայտէ, սէյահը մէշհուր Սթանլիյին կէչտիկի եօլուն ճէնուպ ճիհէթինտէ քեաֆն Խաթթր Խաթիվա պէօյիւք օրմանը իչինտէն կէչմիշ. վէ մէզքիւր օրմանտա իգամէթ իտէն սիյահ ճիճէյլերի կէօրմիշ տիր։ Պատէհու սէյահը մուսմանլէյհ՝ Գոնկօ իւլքէսինէ վասլ օլուպ, Մաթատի վէ Լիզպօն թարիգիյլէ էվրօբայա ավտէթ իթմիշ տիր։ Մուսմանլէյհ Մ. Լօյտ՝ սէյահաթընն իչ այլը էնտասընտա քէնտիյի միւտաֆէա իչիւն հիչ պիր թիւֆէնք պօշալթմատըգընը մատլիթթիբիար պէյան իտիյօր։

ԹԷՎՃԻՀԱԹ

Խիւտավէնտիկիւր վիլայէթի վալիլիկի՝ վէքիալէթինտէ պուլընան աթուֆ. Խալիլ պէյ էֆ. հազրէթլերինէ թէվճիհ, Տէտէ Ագաճ սանճագը միւթէսարրըֆլըգը՝ Սիրօզ վէ Ճանիք սանճագլարը միւթէսարրըֆլըգլարընտա պուլընմըշ օլան սատտ. Մուսթաֆա Նուրի բաշա հազրէթլերինէ,

Գասրա վիլայէթի մէքթուպճիլըգը՝ Գուտս Թահրիրաթ միւտիրլիկինտէն միւնգասրլ Ասըմ էֆ. յէ թէֆվիզ,

Թէհերան սէֆարէթը Սենիյէտ Զնճի քիթապէթ վէ գանչէլերլիկինէ՝ Գապը Ալի թէրճէմէ օտասը խիլաֆասընտան բիֆ՝ էնվէր պէյ,

Գապը Սալ Տիվանը Հիմայուն գալէմի պաշքեաթիպ մուավինլիկինէ՝ սէր սէֆթէրի իզզ. Ասէնի, վէ սէր տէֆթէրճիլիկ իքինճի ասֆթէրտի իզզ. Նագիպ էֆ.ներ թային պույրըլմըշընը.

* * *

Գույուսը Խագանիյէ գալէմի իլամաթ պաշ քեաթիպի սատտ. Պասրի էֆ.յէ, վէ Շամ վէ Պէյրութ վէ Հօրան շրմէնտրթէր գօմիսէրի Օսման Վէհպի պէյ թէքֆիրէն ուլեա սընրքը սանիսի, վէ ճէպելը Լիպնան մէմուրիյնը մէրքէզիյէսինտէն իզզ. Անասթաշ էֆ.յէ թէրֆիրէն սանիյէ սընրքը միւթէմայիզի, էտրնտէ վիլայէթի Տէֆթէրը Խագանի միւտիրի իզզ. Էմին պէյ վէ Գապը Ալի Տիվանը Հիմայուն գալէմի տէֆթէրիլերինտէն Քհամի էֆ.յէ թէրֆիրէն սանիյէ սընրքը սանիսի, վէ ըիֆ. ճէնաղ էֆ.յէ սալիսէ բիւթպէլերի թէվճիհ պույրըլմըշ տրը։

Ն Ի Ճ Ա Ն

Թօբիանէի Ամիրէ Մէճլիսը հարպէյէ տաիրքէսի ազասընտան միրիլիվա սատատ. Զիհնի բաշայա թէպտիլէն Ղնճի, վէ Միւնթէֆիգ միւթէսարրըֆը սատատ. Թէվֆիգ բաշայա թէպտիլէն Զնճի Օսմանի, Սիւրբէի Հիմայուն էմինի իզզ. Մէհմէտ Խալիա պէյ էֆ.յէ, վէ Տէրգօս սու գումբանեասը թէրճէմանը Սիրուն էֆ.յէ թէպտիլէն Զնճի Մէհիտի, եավէրանը հազրէթը Շեհրիյարիտէն սիվարի զայտագամը իզզ. Էմին պէյէ Ցնճի Օսմանի, Շարգ Շըմէնտըֆէրլերի գօնթրոլ միւտիրի Մ. Ժոզէֆ Ցնճի բիւթպէլերէտէն Մէհմիտ նիշանը զիշանլարը,

Գըրըգճը Շահնազար Միքէ վէ Տօքթ. Վիշաբա էֆ.յէրէ Մէնայի միտալարը իհսան պույրըլմըշ տրը։

ՐԷՍՄԻ

Իսլամ խաթիտան մէքթէպլէր մէնֆասաթընա օլարագ ենճիմէնը թէֆթիշ վէ մուայենէ ազասընտան իզզ. Եուսուֆ Հիւսնի էֆ.նին պրոխասթը մախասուս եաբրեպ սաթրը սիկարա քեաղըտը մէօհրլենմէ հիսապընա մահսուպէն մուսմանլէյհ Թարաֆընտան մէճիտիյէ 19 ղշ. հիսապլայա իքի տէֆտատա 14250 ղշ. իթա օլընտըգը՝ Մէարիֆ նէզարէթը ճէնիլէսինտէն պիլտիրիմիշ տիր։

Թարնիճամէ սուրէթի տիր

Մ. Օրիանդոյ կազէթասը էվվէլքի կիւնքի նիսաֆէսինտէ, սանսիրը մէմուրընն թէնպիհաթընա մուխալիֆ օլարագ պիր ֆրգրա նէչրը իթմիշ օլմազլա, մէզքիւր կազէթա էմրը ալի պու կիւնտէն իթիպարէն թաթիլ գրլընմըշ տրը։

Միւթէրճիմը սանի հազրէթը
Բատիշահի վէ մաթպուաթը
էճնէպիյէ միւտիրի
ՆՇԱՆ

14 յունվ. 1899

ԷՐՄԷՆԻԼԷՐ

Պու սէրլէվհա թահրընտա ճուսաա էրմէնի կիւնքի Սեբվէն կազէթասընտա չայանը միւթալէա պիր պէնտը մախասուս կէօրիւլմիշ տիր։

Ալէման Բրօթէսթան վաղզէրինտէն Մ. Նաուման՝ ըրզ ու նամուս ճիհէթինէ վարընճայա գատար էրմէնիլէր ալէյհինտէ թէտրուզ իտէրէք, ումմում միլլէթէ հէր նէվի քէօթիւլիք, ալչագլրզ, նամուսսրզլրզ վէ ղայրիհիմ աթֆ իթմէքտէ վէ Թիւրքէրէք էրմէնիլէրի պիրպիրինէ խասիմ կէսթէրմէքտէ օլմազլա, էրմէնիլէրին՝ խուսուսա ըրզ ու նամուս ճիհէթինճէ Շարգա մախսուս պիր ըսմէթ ու էտէպէ մալիք օլարգլարը ալէմին պիլիկի պիր չէյ օլտըգընը թարաիրդան պէյան իթթիքտէն սօնրա, վագզ Նաումանընն հազգտրզ միւտտախյաթը աչէյհինտէ բէֆիգիմիզ Սեբվէն կազէթասընը էրմէնիլէրի միւտաֆէսէն եազմըշ օլտըգը ֆգրայը պէր վէճհը աթի թէրճէմէ վէ նագլ իտէրիզ.

Շիւքիւրլեր օլսուն, նէ թիւրքլեր վէ նէ էրմէնիլեր պէօյլէ պիր թէքտիրէ միւսթահգագ տէյիլ տիրլեր։ Մ. Նաումանն՝ իդֆալաթը էճանիպէ գաբրլան պիր գաչ սէրսէրիլէրին մուամէլէի չէնանէթքարանէսինի ումումյաշարրմասընտա, վէ պունընն մէսուլիյէթինի էրմէնի միլլէթինին թէքմիլ պէօյլիք պիր դրամնա աթֆ իթմէսինէ չօգ կէճ վէ չօգ միւնասէպէթսիզ պիր վագթա գալմըշ տրը։ Միլլէթին պու պէօյիք գըսմը՝ Մէթպուը մուֆախխամընա սատագաթ վէ ուպուտիյէթինէ զերրէ գատար թէճվիզը գուսուր իթմէմէքտէ, վէ թարիգը սրտը ու իսթիգալէթինէ ինհիրաֆ էյլէմէքտէ տիր։ Մաէմէմմունյէ [illegible] իթթիկիմիզ կէօրէ, վագը մումանլէյհին սեբսէրիլէրին ումումի մէգհէպտաշլարընը մուհաքէմէ իթմէք իչիւն պիդայրը հագգընն տերմիյան իթտիկի մէրգումանան սէրսէրիլէրին իդվաաթ ու իդֆալաթը՝ միլլէթին ումումիյէթի թարաֆընտան թագտիր ու թէրվիճ օլունմատընը կիպի, երինէ պու ումումիյէթը միլլէթ՝ խարիճէնէ կէլէն սէսլերէ ասլա գուլագ ասմայարագ, քէսպը բրիֆահ ու սատաէթ իթմէք իչիւն պիլճիսմէ էվլատը վաթանընն նուսրէթ ու մուավէնէթինէ միւհթաճ օլան պու մէմլէքէթտէ թէրագգրի սէնայի վէ թիճարէթէ բահաթ ու օիքիսնէթլէ իշթիրաք իթմէսինտէ տէվամ իտէճէք տիր։

Մ. Նաումանն կիւճէնմէսին սամմա, թիւրքլեր քիմսէյէ իպրաղը ատավէթ իթմէյէճէքլեր տիր, զիրա հէր գուվվէթլի վէ ալիճէնապ միլլէթ՝ ղարաղ ու ատավէթի սէվմէդ. Թիւրքլեր՝ էրմէնիլեր իլէ սաիր միլլէթլեր արասընտա այրը սէչի գոյմայաճագլար տրը։ Հէր գանուն ահքիամընճա, գապահաթը՝ ճէզա կէօրիւր. էկեր շերիքլերի վար իսէ՝ անլեր տէ անընա ճէզալանը։ Օսմանլը գանունը պաշգա թարզտա տէյիլ տիր։ Թիւրքլեր՝ պու գանունը տայմա պիթարաֆլըգա թաթպիգ իտէպիլէճէքլեր տիր. Բատիշահը ատալէթքէնահ՝ պունը հեր կիւն իպրէթինի քէնտիլէրինէ իպրաղ պույուրմագտա տրըլար։

Զիրա էկեր պիր միլլէթին միւտտէթը հայաթընտա զուհուրա կէլէն պիր գաչ ատաթլրգա սուի հալինի զիհնիմիզտէն տէֆ իթմէկէ գարար վերմիշ իսէք, էրմէնիլերին՝ միւլք ու տէվլէթէ իյֆա իթտիքլերի խրամէթլերի ունութամայաճաղրզ։ Պունլար տայմա չալըշկան ատամլար օլմուշլար վէ պունընտրգլարը բէք չօգ մէսլէքլերտէ պիրինճի սընրքիլարը իհրաղ իթմիշլեր տիր։ Պունլար տայմա ուսթա սենասաթքարլար օլմուշլար տրը։ Ելհասրլ էրմէնիլեր՝ ֆահտէլի պիր միլլէթ օլմուշլար տրը։

—Հագգը վար... ճինայէթ իսիչ։ ० վաբօր իլէ կելեն չախս հեր քիմ իսէ՝ սանա գատ իթմէք իսթէմիշ։

—Պելեթ. լաքին տահա զիյատէ Բռուլա խուսուսէթի վար իսիչ, նէթէքիմ պանա։

—Նէ՝ սէպեպէ մէպնի օլտուղընը անլայապիլաթ՞ն մի։

—Սէն անլայա՞մատըն մը. էսրարը հայաթըմը սանա հիքեայէ ի՞թմէմիշմիյիմ. պու կէճէքի ճանի զարգ օլամաղըմը անլատընը սըրատա, ասըլ իսմիմ իլէ պէնի զիքր իտէն խապին՝ մարքիզ տը լա Թուր Տիւ Ռուանընն ըրշվաթ իլէ չալըշտըրընը պիր չախս օլտուղընա հիչ չիւպհէ հօգ։

—Մարքիզ նի՞չիւն քէնտի օղլունու թէլէֆ իթտիրմէք իսթէսէն։

—Միրասընա գօնմագ իչիւն։

—Հէր չէյի իրթիքեաղ իտէր... պէնտէն գուրթուլմագ իչիւն տիրի տիրի պէնի եագմաղա իրթիքեաղ իտէն պիր գաբը՝ օղլունու հայտի հայտի տէնիզլերտէ պողուտուրը. պախուսուս քի, չու արալըգ հեր զէմանտան զիյատէ օղլունընն սէրվէթինէ իհթիյաճը վար տրը։

—Պունը իսպաթ իտէպիլի՞րմիսին։

—Իտէպիլէճէյիմ։

—Եանի ० խայինի մահքի՞մ իթմէք իչիւն մի։

—Խայր. լաքին թէրթիպ իթմիշ օլտըղմ պիր բլանը մէվզրի իճրայա գօմագ իւզրէ հագգ բէյտա իթմէք իչիւն։

—Օ խայինի պուլապիլէճէյինի մէմուլ իտէ՞րմիսին։

—Թէնտիսինի պուլամազամ տա, իւչ կիւն էվվէլ էվիմէ կելմիշ օլան պիր ճասուսը պուլաճաղըմա էմին իմ... պունը պուլուր իսէմ, տիկէրի գօլայ մէյտանա չըգար.—տիյէրէք Պէրնար Ժանթիլ նամընտա սախթէ պիր գաբտանընն կելմիշ օլտուղընը պէյան իթտի։

—Պու ատամ հեր քիմ իսէ՝ պէնիմ վէ օղլումը էօլմուշ օլտուղմըզա գանաթ հասըլ իթմիշ տիր. չիմտի հեր իքիմիզին վէֆաթ իթմիշ օլտուղմըզընը բէանէն թէեագդուգ իթմէսինէ, վէ պու ծիհէթէ տաիր էվրագը բէսմիյէի ելտէ իթմէյէ մունթազըր տրը. մարքիզ Լազարին սէրպէսթ վէ գէնկին օլապիմէք իչիւն պու էվրագա միւհթաճ տրը։ Պու էվրագտան հիչ տէյիլ իսէ պիրիսինի վարընը ելտէ իթտին։

(Տ-ԼԴ)

)(604)(

ՍԷՐՎԷԹ ՎԷ ՄՕՍՏԱՊՊԷԹ

Միթիրճիմի

ԱՆՏՈՆ ԱԼԻՔ

Մարսել իլէ Բռուլ իչէրի կիրտիքտէն սօնրա, Լօրան Ֆէբրալ՝ խըզմէթքէարընն պիրիսինի ույանտրրրզ հէքիմէ կէօնտէրմէսինի թէքլիֆ իթմիշ իսի. չիւնքի Բռուլ պայրըմըզ օլմագ հասէպիյլէ պիր հէքիմէ իհթիյաճ կէօրիւնմիւշ իսի։ Հալ պուքի, Մարսել պունա մուխալէֆէթ իսէրէք.—Օղլումըն պուրատա պուլունարընը քիմսէ պիլմէզլի տիր.—տէմիշ իսի։

Լօրան Ֆէբրալ թէճճիւպլէ տօսթունընն եիւզիւնէ պագտը։

—Թէճճի՞ւզ մի խայրընը... սապր էթ, չօճուգ պիրազ քէնտինի պուլսուն ըսընընը տա, քէյֆիյէթի անլաթտրրայրմ։

Բռուլ բահաթ պիր եաթաղա եաթրրրլտրգտան պէշ տագիգա սօնրա այրլտը իսէ տէ, լագըրտը իթմէյէ թագաթը օլմատրղընտան, տէրհալ ույգույա տալտը։

Մարսել Լօրանընն էլպիսէլէրինտէն պիր գօսթիմ կիյինտի, պէօյիւճէք պիր գատէհ գօնեագ իչտի վէ հէր նէ գատար եօրկուն վէ տէրմանսըզ իսի իսէ տէ, գօնեագընն իւսթինէ պիրազ քէսպը գուվվէթ էյլէտտի։

—Պու կէճէքի ֆէլաքէթ՝ ալէյհիմիզատ թէրթիպ իսիրլիմիշ օլան պիր ճինայէթ նէթիճէսի տիր։

—Ճինայէ՞թ մի։

—Եվվէթ.—տիյէրէք Մարսել կէօրիւն իւզէրինտէ ճէրէյան իտէն վագտայը պէրթաֆսիլ հիքայէ իթտի։

—Նէ՞ սէբեպ։

—Սէն անլայա՞մատըն մը. էսրարը հայաթըմը սանա հիքեայէ ի՞թմէմիշմիյիմ. պու կէճէքի ճանի զարգ օլամաղըմը անլատընը սըրատա, ասըլ իսմիմ իլէ պէնի զիքր իտէն խապին՝ մարքիզ տը լա Թուր Տիւ Ռուանընն ըրշվաթ իլէ չալըշտըրընը պիր չախս օլտուղընա հիչ չիւպհէ հօգ։

—Մարքիզ նի՞չիւն քէնտի օղլունու թէլէֆ իթտիրմէք իսթէսէն։

—Միրասընա գօնմագ իչիւն։

—Հէր չէյի իրթիքեաղ իտէր... պէնտէն գուրթուլմագ իչիւն տիրի տիրի պէնի եագմաղա իրթիքեաղ իտէն պիր գաբը՝ օղլունու հայտի հայտի տէնիզլերտէ պողուտուրը. պախուսուս քի, չու արալըգ հեր զէմանտան զիյատէ օղլունընն սէրվէթինէ իհթիյաճը վար տրը։

—Պունը իսպաթ իտէպիլի՞րմիսին։

—Իտէպիլէճէյիմ։

—Եանի ० խայինի մահքի՞մ իթմէք իչիւն մի։

—Խայր. լաքին թէրթիպ իթմիշ օլտըղմ պիր բլանը մէվզրի իճրայա գօմագ իւզրէ հագգ բէյտա իթմէք իչիւն։

—Օ խայինի պուլապիլէճէյինի մէմուլ իտէ՞րմիսին։

—Թէնտիսինի պուլամազամ տա, իւչ կիւն էվվէլ էվիմէ կելմիշ օլան պիր ճասուսը պուլաճաղըմա էմին իմ... պունը պուլուր իսէմ, տիկէրի գօլայ մէյտանա չըգար.—տիյէրէք Պէրնար Ժանթիլ նամընտա սախթէ պիր գաբտանընն կելմիշ օլտուղընը պէյան իթտի։

—Պու ատամ հեր քիմ իսէ՝ պէնիմ վէ օղլումը էօլմուշ օլտուղմըզա գանաթ հասըլ իթմիշ տիր. չիմտի հեր իքիմիզին վէֆաթ իթմիշ օլտուղմըզընը բէանէն թէեագդուգ իթմէսինէ, վէ պու ծիհէթէ տաիր էվրագը բէսմիյէի ելտէ իթմէյէ մունթազըր տրը. մարքիզ Լազարին սէրպէսթ վէ գէնկին օլապիմէք իչիւն պու էվրագա միւհթաճ տրը։ Պու էվրագտան հիչ տէյիլ իսէ պիրիսինի վարընը ելտէ իթտին։

(Տ-ԼԴ)

վէ հանկը միլէթ՝ քէնտի գուճաղընտան տէֆ իթմէք իսթէյէճէք տիր պիր միֆիտ ունսուրը քի, իզվաթը մէնֆուրէյէ բաղմէն թարիգը իսթիգամէթտէն այրըլմամաղա պէր մէյլանը հագիգի իպրազը յլա զայրէթ ու ֆայիտէթը միլլէյէտէ քէնտիսի տախի հիսսէմէնա օյմագ իսթէյէճէք տիր...

Պու միլահազաթ վէ միւթալէաթը տէրմիյան իթմէմիզտէն մագսէտ չու տըր քի, պիլճիմլէ Օսմանլըլարը՝ Մէթպուը մուֆախամլարը թարաֆընտան իրաէ վէ թիյին պույրըլան թարիգը թէճէտիւտ վէ իմանտա միւթէֆիգէն վէ միւամաշաթէն հարէքէթ իթմէկէրինի գավիէն արգու իթիկիմիզի, վէ քէզա էճնէպիլէրին պիզի՝ էվրօբա վէ Ամէրիգատա նէյզը օլունան վէ իշլէթ մուղիրը օյուգլարը պունտան պէյլի օլան էվրագ վէ մուհարբերաթ իզէրինէ մուհաքէմէ իթմէկէրի հագգսրզ օլաուղընը պէյան ու իրաէ իթմէք իսթէրիզ։ Պիզիմ նէ օլաուղըմըզը հէր քիմ անլամագ իսթէր իսէ, նէզտիմիզէ կէլսին պիզի կէօրսիւն։ Հիչ պիր մէմնէքէթ՝ պիզիմքի գատար միւսաֆիրբերվէր տէյիլ տիր։ Օսմանը նամընը թաչրյանլարընը քեֆֆիէսի՝ պաչդա եէրլէրտէ էմսալի կէօրիլմէտիք պիր սուրէթտէ եէքտիկէրիյլե քէմալը իմթիգաճ ու մուհապպէթլի եաչարլար, ումումըն ըիֆահ ու սաատէթինէ ումումէն չալըշըրլար վէ ճընս ու մէզհէպ ֆարգլարը իւզէրինէ մուէսսէս հիչ պիր առավէթ էսէրի կէօսթերմէզլէր։

ԿՈՎԿԱՍԵԱՆ ԼՈՒՐԵՐ

Դպրոցական Խնդիրը

Դպրոցական կալուածներու խընդիրն ուշադրութեան է առնուած այժմ հայ հասարակութեան կողմէն։ Ինչպէս յայտնի է բարձրագոյն կայսերական հրամանի մէջ իրաւունք էր տրուած որ կալուածները գրաւուելու ժամանակ հայոց հոգեւոր [illegible]նութիւնն կամ այլ մասնաւոր անձինք կարող են դատ բանալ կառաւարութեան (դպրոցական իշխանութեան) դէմ, եթէ իրենց իրաւունքը խախտուած տեսնեն։ Առաջին օրինակը տուաւ Աստրախանի թեմի Առաջնորդ Ծանօթ Ա-ր սուտակէս եպիսկոպոս Սեդրակեան, որու կարգադրութեան համաձայն Թէմիրխան-Շուրա քաղաքի եկեղեցական վարչութիւնը դատ բացաւ դպրոցական իշխանութեան դէմ և դատարանի միջոցաւ ետ առաւ իր կալուածը։ Իսկ այժմ տեղական լրագիրները կը հաղորդեն, որ Բաքուի հայ հասարակութիւնը որոշեր է դատարանի միջոցով յետ պահանջել ժողովրդական դպրոցներու պետական տեսչութեան գրաւած Հայ-Եկեղեցական տունը։ Այդ պահանջը կը հիմնուի այն բանի վրայ, որ եկեղեցական տան մէջ գետեղուած էր ոչ թէ միայն ուսումնարանը, այլ և գրադարանը, և տունը երբէք չէր պատկանիր ուսումնարանին, այլ այս վերջինս ժամանակաւորապէս միայն թոյլ էր տրուած դատարկ չէնքի մէջ գետեղելու, որովհետեւ իւր սեպհական չէնքը չունէր։ Դատի կը դիմուի նաեւ Շամախու եկեղեցական տունը վերադարձնելու մասին։ Այդ չէնքի մէջ ներքին յարկի մի կէսին մէջ գետեղուած էր ծխական դպրոցը, միւս կէսին մէջ առաջնորդի կոնսիստորիան, իսկ ամբողջ վերին յարկը բռնած ունէր առաջնորդը։ Շէնքի գրաւման ժամանակ առաջնորդական պաշտօնը թափուր էր, ուստի ամբողջ չէնքը, իբաց չառած և առաջնորդի բնակարանն ու կոնսիստորիայի չէնքը, անցաւ կառավարութեան իրաւասութեան տակ։

Շէնքը վերադարձնելու համար դատարանով պահանջ կը յայտնեն նաեւ Բաքուի հայոց Մարդասիրական ընկերութիւնը։ Այդ չէնքի մի մասի մէջ հաստատուած էր ծխական դպրոցը, իսկ միւս մասերուն մէջ գետեղուած էին ընկերութեան միւս հաստատութիւնները։ Ներքին յարկի մէջ կը գտնուէր Թբիլիսի Հայ գաղթականների ապաստանարանը, իսկ վերին յարկը՝ կոնցերտի դահլիճը, ընկերութեան խորհրդարանը և այլն։ Պահանջի խնդիրը կը հիմնուի այն բանի վրայ, որ սկիզբները ուսումնարանն ընկերութիւնէն գրաւական նպաստ կը ստանար, իսկ յետոյ վճռուեց, փոխի տեղ, ձրի տեղ տալ ընկերութեան չէնքի մէջ, —բայց որ այդ չէնքը երբէք ուսումնարանի սեպհականութիւնը չէ եղած, այդ կը հաստատուի ընկերութեան ձեռքը գտնուած վկայագրերով։

Այս պահանջի վերաբերմամբ Մարդասիրական ընկերութեան փոխանորդը Պետերբուրգի մէջ խորհրդակցութեան էր հրաւիրել ամենէն աւելի փորձուած իրաւաբանները (Սպասովիչ և այլն) և վերջիններս այն կարծիքն են յայտներ որ պահանջը կատարելապէս ուղիղ է։ Խնդրագրի ծրագիրը այժմ արդէն կազմուած և հաւանութիւն է գտած և նոր տարուոյ սկիզբին կառաջադրուի՝ ուր հարկն է։

Շուտով կը բացուի Թիֆլիսի Յովնանեան՝ աղջկանց նախկին ուսումնարանը նոր կառավարչական ծրագրով։ Դպրոցի տնտեսական մասը եւ Յովնանեան քարվանսարայի վարչութիւնը կը յանձնուին դպրոցի հոգաբարձութեան։

Ս. Կաթողիկոսը

Ինչպէս Ձեզ գրած էի, ամսոյս 19ին կառավարչապետ իշխան Գոլիցին հանդիսաւոր ճաշ տուաւ Կաթողիկոսին, որուն հրաւիրուած էին իր հետ, Առաջնորդ Արքեպիսկոպոս Սուրէնեանց, գաւազանակիր Կորիւն վարդապետ և քանի մի բարձրատիճան պաշտօնական անձինք։ Թարգմանի պաշտօնը կը կատարէր աւագ դրքնիչ Ա. Քիշմիշեանց։ Ընդունելութիւնը սիրալիր էր։

Ս. Կաթողիկոսը այցելութիւն փոխանակեց ի մէջ այլոց մեծիշխան Նիգոլա Միխայիլովիչի հետ, որ Կովկասի նախկին փոխարքայի որդին և այստեղ զօրագնդի հրամանատար է։ Կաթուղիկոսն այս տեղէն մտադիր է նախ երթալ Քիւթայիս, Գօրի, Ախալքալաք քաղաքներն ուր դեռ առիթ չէ ունեցած այցելել, և ապա պիտի անցնի Շամախի և Հաղբատու Սանահինի վանքերն։ Շամախի՝ առաջնորդական քաղաք է, որու իրաւասութեան տակ կը գտնուի մեծահարուստ Բագուն։ Այստեղ Առաջնորդ չկայ դեռ, ուստի 2 օր առաջ այս տեղէն մեկնեցաւ այնտեղի կոնսիստորիայի (թեմական եկեղեցական ատեան) նախանդամի պաշտօնով, որ Առաջնորդական Տեղապահի գործերը պիտի վարէ, Ռուսահայ երիտասարդ վարդապետներէն Մեսրոպ վարդապետ Տէր Մովսէսեան, համակրելի գրագէտ, որ ծանօթ է իր ընտիր երկասիրութիւններով, գլխաւորաբար Հայոց հին գրականութեան ճիւղին մէջ։ Մեսրոպ վարդապետ որ իբրեւ ուսանող՝ Վիեննա գըտնուած միջոցին, շատ մօտ յարաբերութիւն է ունեցած և դեռ կը պահպանէ, Վիեննայի Մխիթարեան Միաբանութեան հետ, եկեղեցական կոչում ընդունելէն վերջը, (1893) հետեւելով յիշեալ միաբանութեան ընդունած ծրագրին, սկսած էր պատրաստել Էջմիածնի հայ ձեռագրաց ցուցակը։ Այժմ այդ աշխատութիւն, ինչպէս ինքն ինձ յայտնեց, արդէն պատրաստ է. ցուցակագրուած են 3850 ձեռագիր, որոնց մէջ ամենահինը ժ. դարի է, և պիտի կազմեն 3 ստուար հատոր, որոնց ամեն մէկը Հ. Տաշեանի ցուցակի չափ։ Տպագրութեան ծախքը հոգալու համար 15000 ռուբլի է հարկաւոր և Մեսրոպ վարդապետ յոյս ունի այդ գումարը նուէր ստանալ Բաքու, որ դժուար չէ։ Գումարը գտնելէ վերջը ցուցակը պիտի տպէ բնականաբարէջմիածնի ապարանը, իր հսկողութեան տակ, և պիտի թողնէ սեպհականութիւն Էջմիածնի վանքին։ Տպագրութիւնը կը տեւէ ոչ պակաս քան երեք տարի, եթէ յաջողի գալ տարի ձեռնարկել։

Ս. Կաթողիկոսի այստեղէ մեկնելը կը յետաձգուի մինչև ապրիլ ամիս, թէև դեռ որոշակի կարելի չէ ասել, որովհետեւ ինքն ևս հաստատ չէ որոշած։

Կովկասեան-Պարսկական դրամագլուխ

Ինչպէս կը լսուի, խնդիր է յարուցուած Թիֆլիսի մէջ Կովկասեան-Պարսկական դրամատուն հիմնելու, որ բաժնմունք պիտի ունենայ Թաւրիզում։ Բանկի նպատակն է Կովկասը Պարսկաստանին մօտեցընել առևտրական-արդիւնաբերական տեսակէտով։ Հիմնական դրամագլուխը մի միլիոն ռուբլի է։

24 դեկտ. 1898 Կ. Ճ.

ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ ՊԵՏՐՈՍ ՇԱՆՇԵԱՆԻ

Գրէց

Մելքիսեդեկ եպիս. Մուրատեան

Երբ քննադատութեան ցսրտ ձեռքը անգամ մը եւս թէ թատէ անցեալ կեանքի մը արդէն իսկ փակուած էջերը՝ հոն փոխանակ կենսագրական համակրութեան, պէտք է կենսագրելոյն առաքինութեանցն հանդիպի։

Պետրոս Շանշեանի ներբողալից կենսագրութիւնը զգայուն մէկ սրտի չափազանցեալ պատմութիւն է, թէ չէ ճշմարտութեան արձագանքը, Մելքիսեդեկ Սրբազանի գրիչէն ելած այս նոր հատորը երախտագիտական պարտուց հատուցումն է, թէ չէ գրական պայմաններու մէջ հեղինակուած գործ մը։

Մեր դատման մէջ չենք կրնար ներողամիտ գտնուիլ քանի որ մեր ազգային բարուց անբաժան մասն կը կազմէ խորհիլն ու խօսիլը երեւելի արանց վարքին վրայ, և հետեւաբար մեզ նախարական եղող մատենագրական սեռի մը սկզբունքը մեզ ամենուս աւելի ծանօթ կենթադրենք։

Մեր երանելի նախնեաց մատենագրութիւնն ըստ մեծի մասին պատմականն է. ցայսօր շատ մասնաւորաց տան մէջ նոյն զերդաստանին յատուկ ճաշգրական տախտակներ ի ցոյց կը դրուին և, ինչպէս յետագայ ցանկէն որոշ կը տեսնուի, Պետրոս Շանշեանի կենսագրութիւնը՝ արդէն թուով պատկառելի շարք մը կենսագրութիւններէն ետքը կերեւնայ։

Ժամանակագրական կենսագրութիւն։

Մխիթար Աբբայ 1810, Ս. Ագոնց. Վենետիկ։—Ս. Արք. Ագոնց 1825, Սեթեան. Վենետիկ։—Մրրզաեան Մանուկ 1852, Ղ. Յովհաննեան. Վ.—Անդրէաս Փափազեան 1859, Յ. Փափազեան. Կ. Պոլիս։—Թադէոս Արք. Բէկնզ. 1863, Թ. Տէր Յով. Ն. Զուզա.—Յարութիւն Պէշճեան 1864, Ս. Պ. Փափազեան. Կ. Պոլիս։—Ներսէս Ե. Աշտարակեցի 1876, Ազ. Երիցեանց. Տփղիս։—Ներսէս Ե. Աշտարակեցի 1876, Գաբրիէլ Պատկան. Զմիւռնիա, Մ. Թաղիադեան 1886, Յ. Մկրեան Տփղիս։—Մ. Մամուրեան 1886, Գարակէշ Կ. Պոլիս։—Գ. Ալդամեան 1888, Կ. Պոլիս։—Արղ. Երկայնաբազ. 1889, Գ. Նիկողոս Կ. Պոլիս։—Տիւզեանց զերդաստան 1890, Գ. Մէնէվիշ Վենետիկ։—Ս. Մայ. Ն. Գալֆեան 1892, Գ. Մարգար. Կ. Պոլիս։—Պ. Դուրեան 1894, Տփղիս։—Գ. Արծրունի 1890, Ա. Երիցեանց Տփղիս։—Տօք. Սերվիչէն 1893, Վ. Թորգոմեան Վիեննա։—Սիմէոն Կաթ. 1895, Գիւտ Աղան Տփղիս։—Գեր. Արսէն Այտանեան 1895, Գ. Մէնէվիշ Վիեննա։—Հնդ. Հայ. բարձրագ 1896, Վ. Թորգոմ. Վիեննա։—Յ. Շահխաթուն 1898, Ա. Սեդրաք Տփղիս։—Գ. Աղաթոն 1898, բարեկամ ոմն Վենետիկ։—Փարթուգալ բաշա 1898, Վենետիկ։—Ստեփանոս Նազարեան՝ Թօսաով, Յովհաննէս Տէր Աբրահամեան։—Պ. Շանշեան 1898, Մ. Մուրատեան Տբղիս։

Դարձեալ իբրեւ առանձին յօդուած երկան հանդիսիրաց և լրագրաց մէջ պարբերաբար երեւցած են այլեւայլ կենսագրութիւններ, ինչպէս.

Տատեան Ան. Բաղմավէպ
Ֆիզիքա Պօղոս. Աստ. Արեւելեան
Շահան Ջրպետ. Բանասէր
Համբարձ. Իրէքճ. Թանգ. Ժողովրդ.
Տօք. Ռուսինեան. Մասիս
Աբովեան Ան. Լուսա
Մ. Էմինեան. Աղբիւր
Շիշմանեան. Արեւելք
Պարոնեան. Մանգու

բիւպ, գաթի պիր սուբէթտէ էյիլէշմէմիշ իտի։

Պու սրբատա պաշգալարներն՝ Տօգթ. Ուիլհամսըն պէնգսիզ ատամլար իչին եաբարզը Բինգ հապլարներ թէրթիպ իտէն Մ. Կապլէն վէ Դումբանեասընա խրթապէն պիր մէքթուպ եազմըշ, վէ քէսգը սրհէթ իթմէսինտէն սօլայը պէյանը չիւքրան վէ մինէթտարի իթմիշ տիր։

Բինգ հապլարը՝ պիրինճի գուվվէթ իլաճը տըր. զայրֆլարա գուվվէթ վերիր վէ են նարին քիմսէյէրէ տէ հիշ պիր զարարը տօգունմազ։ Գանսրզլըգ, սըզը, սընըր, գալչա եէլի, քէսթրիմիք, սըրատա վէ էմսալի խասթալգլարա բէք պիրապիր տիր. կիւզել բէնկ վերիր, գարըլարրն հէր նէվի զայրֆլարըրնը, վէ երքէքլէրին տէ իգրաթ տէրէճէ եօրկունլրգլարընտան հասըլ օլան պիլճիմլէ խասթալգլարը տէֆ իտէր։

Բինգ հապլարը՝ պիթիւն էճզանէլէրտէ պուլրնը։ պունրնլա պէրապէր Տէրսաատէթտէ Գալաթատա Օսմանը Պանգասը սրբասընտա «Էդօնսմիդ Դոօբէրթիվ Սոսիէթ» տէբօսընտա տախի պուլընը։ Գուիթուսը 16, 6 գուիթուսը 90 ղրուշ տըր։

ԷՐՄԻՆԻՆ ԴԱԹՕԼԻՔ
Ս. ՅԱԿՈԲ ԹԱՍԹԱԽԱՆԷՍԻ
ՍԻԿԱՐԱ ՔԵԱՂԸՏԸ

Նիչէ սէնէյէրտէն պէրու զկյրը ճէնահրնտա պինէրճէ փուգարա վէ պիչաբէկեանը սայէի իհսանվայէի հազրէթը Բաթիշահիտէ մուհաֆզա իտուպ պարրնտրրան վէ էվհայէթուհազիհի պարընտրմազտա պուլրնան Բանկալթիտէ վագը Էրմէնի Դաթօլիք Ս. ՅԱԿՈԲ խասթախանէսինին մէնֆաաթրնա օլարագ իմալ էթտիրիլէն Ս. ՅԱԿՈԲ սիկարա քեաղըտարը 3 Նէվ օլուպ, պէհէր ճինսի խալիսէթ, լէթաֆէթ, վէ սէօնէնմէմէզլիկի ճրհէթլէրէյէ բիացա իզէրինտէ պուլրնան պիլճիմէ պու մագուլէ քեաղրտարա հէր հալտէ ֆիդ օլաճագլարը պի իշթիպահ տըր։

Իչպու չէբաթի իլէ վէ պա խուսուս զայէթ էհվէն ֆէյսթլա հիբմէթլու էհալիմիզ թագտիմ գելրնան պու քեաղրտ՝ Թիթիւնէ մէրագը օլանար թարաֆընտան ֆուգարարէբվէրիլիք վէսիյէի խայրիյէսիյլէ քէնտի մէնֆաաթը շահսիյէլէրինի տախի վրգայէ իտէճէքլէրի ճհէթլէ, սեգավարը հիսանի գապուլ օլաճաղը հիւսկէտէն վարէսթէ տէր։

Թէճրիպէ իտինիզ Ս. ՅԱԿՈԲ քեաղրտընը. անրն պիր քերբէ թատընը ալան՝ իսթիսալինտէն կէրի տուրամագ։

ԱԼԻ ԻՎ ԱԼԷԱ՝ 150էր եաբրագը 60 ատէտ տէֆթէրի հավի գութու, ֆի 25 ղրշ.

ԱԼԻ ԻՎ ԱԼԷԱ՝ 150էր եաբրագը 10 ատէտ տէֆթէրի հավի գութու, ֆի 5 ղրշ.

ՊԻՐԻՆՃԻ ՆԷՎ՝ 150էր եաբրագը 90 ատէտ տէֆթէրի հավի գութու, ֆի 12½ ղրշ.

ԻՔԻՆՃԻ ՆԷՎ՝ 100էր եաբրագը 80 ատէտ տէֆթէրի հավի գութու, ֆի 6½ ղրշ։

Իչպու քեաղրտալար՝ Պէչիքթաշտա Մ. Ի. Գաթէլլի վէ լիբէքեատը Ֆապրիգասընտա իմալ օլունը։

Ումումի տէբօսը՝ Գալաթատա Գոմիսիոն խանը Թահթընտա 23 նումէրօլը Վրոյը վէ գումբանեասը մաղազասընտա վէ ալէլ ումումի թիթիւնճի տիւքքանալարընտա պուլընը։ 25—6

ԴՈՒՐԱՃԻՑԷՐԻՆԻԶԻ

օլուբ օլմազ իլաճարլա տօլտուրմայընրդ, կիւզէլճէ թէմիզլէյիպ թէտավի իտինիզ։

Տօգթ. Այէրին հապլարը՝ գարամէյէր խասթալըգընտան մուզտարրպ օլանլար իչին էմնալարդ պիր մուալիճէ տիր։ Գարն բէքլիկի իլէ պունրն քեաֆֆէի նէթիյճէէրինի. քեզա ագճիյէրտէ հասրլ օլան իւֆիւնէթի, հազմընզլըղը. պաշ աղրըսընը, եւբրէք պուլանթըսընը, աղրզ տաթսրզլըղընը վէ գօգուսընը, եւբրէք չարբընթըսընը, սրնընը զաֆիյէթինի վէ գարն բէքլիկինտէն իլէրի կէլէն սաիր պիր թագրմ խասթալըգլարը թէտավի իտէր։

Այէրին հապլարը հէր տիւրլու միյատ վէ պաղրրսագ խասթալըգլարընը թէտավի իտէրլէր վէ ինսանրն վիճուտնին սագլամ պիր հալտէ սագլարլար։

«Օթուզ սէնէտէն պէրու Այէրին հապլարընը գուլանըրրմ վէ օնլարը գրյմէթլի պիր էվ իլաճը մագամընտա թէլագգը իթմիշիմ։ Գարամիյէր խասթալըղընտան մուզտարրպ օլանլար իչին պունտան էյի պիր թէտավի վարմը տրը պիլէմէյօրրմ. հազմընզլըղա գարշը միւէսսիր պիր մուալիճէ տիր։» Ճէյմս Գուիտ, 90 Միալ սօգաղը Հարթֆօրտ Գոն

ԱՑԷՐԻՆ ՀԱՊԼԱՐԸՆԸ ԱԼԸՆԸԶ

Հէր էճզախանէտէ սաթրլրը, ֆագաթ պայրճա տէբօսը՝ Գալաթատա Օսմանյր Պանգասը սրբասրնա էգօնօմիգ Դոօբէրթիվ Սոսիէթէ մաղազասը տրը։ 17

ՍԱՐՐԱՖԻՅԷ
ԷՎՐՕՊԱ ՊՕՐՍԱՍԸ

Լօնտրա 14 յունվ.

Ինկլիզ. էհմամը Ինկ. Լիր.	111—18
Օսմ. էհմամի աչքլարը	22—68
» » գարանտը	22—56
» » » Բ	47—12
» » » Գ	27—
Օթօման 1871	102—75
Օսմանլը Պանգասը	11—87
Մրսրը սաչ. մութթահրութ	106—75
Պուլկար էսթիգրագը	97—
Գասմպիո Բարիզ 3 այ վաստէ	25—25

Բարիզ 14 յունվ.

Ֆրանս. էսհ. 3% Ֆր.	101—72
» » 4½%	104—60
Նէպէի Օսմ. էհմամը աչքլարը	22—70
» » » գարանտը	22—87
Մ-պ-պ-էլ	
Սէրբ Բ.	47—75
» Գ.	27—15
Բուլգէրի չրմէնտրֆէրբ	110—50
Օսմանլը Ըրժիսի էհմամը	269—
» Պանգասը	550—
Գրէտի Լիոնէ	864—
Միւէյյէզ ազգիոնը	—
Իթալիա էհմամը	92—50
Բուիսռիթէ Թիւրք	481—
Օսմանիէ	408—
Տուան Օթօման	509—
Բարիզ Պանգասը	—
Սբանեօլ	47—05
Թրանսվալ	31—50
Գասմպիո 3 այ վաստէ	25—25

Վիեննա 14 յունվ.

Լօնտրա իւզէրինէ գամպիո	121—
Բուլգէրի չրմէնտրֆէրբի Ֆի.	58—90
Օսմանլը Ըրժիսի ազգիոնը	125

Գէրլին 14 յունվ.

Բուլգէրի չրմէնտրֆի (մարգ)	114—85
Լօնտրա իւզէրինէ գամպիո.	20—20
Բարիզ » »	80—80

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

Էսհ. Ուսմ. սիւն ագչ. գաթ.	25—03
» » » էն Եէնիքէյ	25—04
» » » էն տրտը	25—03
Պու. սատաքա տէյլարը	25—07
Թահվիլաթը Օսմանիյէ	89—
» Բ.	47—25
» Գ.	29—
Բուլգէրի չրմէնտրֆէրբ	110—37
» » էն Նիքոլէյ	110—50
» » էն տրտը	110—37
» » աշլարը	110—75
Ագչէ ֆրանկ	—
Բէրլոր ղրշ	52—
Լէգհորնէ »	—

ՊԱՆԳԱ ԱԳՈՒՍՏՈՍԸՐԸ

Բէյի ագճէսը	Ֆրգ.	269—
Միկարէթ Ա.	Օս. Լիր.	—84
» Բ.		—59
Թրամվայ		7—60
Ֆուրգան		2—60
Օսմանիսիոն Թրամվայ		495—
Ասիբրանա		4—20
Գրէտի Թէնէրալ		9—25
Սոսիէթէ Օթօման		3—22
Լոքիօմ		81—
Գանզ կասիոնալ տր հրէ.		435—
Թրանսվալ		31—50
Բրլինթրմ Թահվիլաթը		455
Պէն Գոնս իչիւն 3 կիւն խաթիր		2—35
» » » 1 » »		—80

ԱԳՉԷԼԷՐԻՆ ՖԻՅԱԹԸ

Օսմ. լիրասը 100 ղրշ. տա	ղրշ.
Գէյամ մէճիտիյէ ֆրանգ	108—
Մէթալիք »	095—20
Ինկլիզ լիրասը	110—15
Ֆրանսզ ալթընը	37—35
Բոլ	90—20
Գրէմից ալթընը	51—04
Գարպոն գայմէսի	2—55

ԴԱՄՊԻՈ

Լօնտրա	110—17
Բարիզ 3 այ վաստէլի	22—78
Ֆլորէն Մանտա	10—88

ԹԸԳՆԷՖԷՍ ՎԷ ԿԷՕՅԻՒՍ
ՆԷԶԼԷԼԷՐԻ

Մէքթիբ խասթալըգլար՝ պագրմայրզպ տա էսկիսիքէրէրինտէ ֆէնա նէթիճէլէրի վէ պօղուլմագ թէհլիքէսինի ինթաճ իտէրլէր։ Մունթազամ սուրէթտէ նէֆէս ալմայան խասթա՝ տախի պիր սըզլէթ ալթընտա, նէֆէս պօրուլրը թութուգ վէ կէօյսիս պալկամ իլէ տօլու օլարընտան, պիր տագիգա բահաթ իտէմէզ։ Մէգքիբ խասթալըգլարըն թէտավիսի իչիւն ումումի թապիպլէր չարբմրզ իքէն, «ԷՄԲԻՐ սիկարէ ալ թօգլարը» քէշֆ իտիտի քի, թըզնէֆէս, կէօյսս նէգլէյէրի։ Էօքսիբիբ վէ պիլճիմլէ նէֆէս ալէաթլարը խասթալդլարը իչիւն թէէսիրլի պիր իլաճ օլուպ, ումումի թապիպլէր թարաֆընտան թագտիր վէ թավսիյէ իտիմիզ օլմաղլա, Բարիզ վէ տիկէր էվբօբա խասթախանէլէրինտէ ումումի-յէթլէ գապալ օլունմըշ տրը։ Բարիզատ Սէն Լազար սօգաղընտա 20 նիւմէրոտա, վէ Թիբքիսատա ումումի էճզախանէլէրտէ վէ էճզա տէբօյարընտա սաթրլմագտա օլտուղը իլան օլունը։ 52—9

ԻԼԱՆԱԹ

Միհթէվէֆա Սիւլէյման ճավիտ բաշա վէրէսէսինին՝ Սալի Բիզա պէյ վէ Լութֆուլլահ Աթըճի էֆ., վէ Ֆաթմա Նէպիյէ վէ Էմինէ Սուատիյէ հանըմար զիմմէթինտէ Գրսմէթը Ասքէրիյէ մահքէմէսինտէն վերիլէն պիր գրթա իլամը շէրի մուճիպլինճէ ալաճագլարը օլան մէպալիրը մալիմէնին թէէմինը իսթիֆասը զրմիրնտա մերհուն վէ ֆիւրուսթը մահքիմ օլուլընան Մթամպոյտա Սարրաճխանէ գուրպինտէ ճէնարբխանէ մահալլէսինտէ եէշիլ Թէքքէ սօգաղընտա վագը 11 նումէրոյէ մուրագգամ Զէյէպի Մէհմէտ էֆ. համմամը տիմէքէ արիճի պիր պապ վագֆ համմամ տէրսինտան մէվճուտ համմամ կէտիկինին նրսֆ հիսսէի շայիսը պունտան ագտէմ միզայէտէյ գօնուլարագ, լիրան Օսմանի 100 ղրշ. տան 15000 ղրշ. պէտէլ իլէ Թաւիպի իւպէրինտէ թէգարրուր իթմիշ օլտուղընտան, 100տէ 5 զամմը յլա պունտան տահա զիյատէյէ թալիպ օլանլարը՝ իչպու Թարիխը իլանտէն իթիպարէն 31 կիւն զարֆընտա Իլամաթը Շերիյէ Իճրա տարիէսինէ միւրաճաաթ էյլէմէլէրի՝ տարիէի մէզքիբէյտէն իլան օլունը։

26 քեան. էվվել 314

Պօղազ Իչինտէ Էմիրկէն գարիյէսինտէ պիր պապ սահիխանէտէ վէֆաթ իտէն Մահքէմէի Թէմիզ ազասընտան Ալի Շահպազ էֆ.-ին Թէբրքէսի միյանընտա զուհուր իտէն քիւթուպը նէֆիտէ վէ նաահրէսիյէ Ֆրանսրզճա քիթապալարը՝ իչպու քեան. սանի մահը Բումինին 8ինճի ճումաա կիւնիւ սաաթ 5տէ սահիլանէի մէզքիրտէ բէչին ազչէ իլէ միզայէտէ գրլրճաղընտան, իսթէք իտէն Թալիպ էրինին՝ մահալը մէզքիբէյէ միւրաճաաթ էյլէմէլէրի։

2 քեան. սանի 314

Սատրը էսպագ Ղազի Սիւլէյման բաշա վագֆընտան իւսկիւտարտա Քէֆէչէ Տէտէ մահալլէսինտէ քեսին մէնզիլին չէհրիսի 38 ղ.լա Թալիպի էօհտէսինտէ պուլընտրղընտան, զամմ իլէ իսթիյճարրնա Թալիպ օլանլարին՝ Թարիխը իլանտէն իթիպարէն մահը հալը Բումինին 7նճի բէնճէչենպիհ կիւնինտէ գատրը բէյ ագչէլէրինի միւսթահրպէն Խալիճէ էֆէնտի վէ էվքաֆը Հիմայուն Մուհասպէի Ումումիյէ իտարէսինէ միւրաճաաթ էյլէմէլէրի։

2 քեան. սանի 314 . 3—1

Էվգաֆը մազպութէտէն Սահրաթուլլահիպմիշէրբէֆ վագֆընտան Գուրսրտա քեսին համմամուչչիֆա 10350, վէ խան վէ բուսումը գանթարիյէ 12060, վէ բուսումը քիյմէյէ 8292, վէ հաղբէթը Իպրահիմ Խալիլ իբը Բահման աէյհիսսալամ վէսսլամ էֆենտիմիզ հազրէթլէրի էվգաֆը ճէլիլէլէրինտէն Խալիլ համմամ վէ վէքեալէ վէ բուսումը գանթարիյէ 21750, վէ Էպուլիսն Մէհմէտ բաշա վագֆընտան Եաֆասա քեսին խան 10000 ղ. պէտէլաթը սալըգալարբյա վէ 315 սէնէսի մարը իպթիտասընա թէսլիմ օլընմագ վէ սէնէի մէզքիբէ շուգաթը ղայէթինէ գատրը պիր սէնէլիկի իսթիֆար խրիլմէք վէ պէտէլինին ֆիբ միրի օլարագ մարտընտան աղտս. նիհայէթինէ սէկին 6 թագտիթ իլէ նեգտէն վէրիլմէք, վէ պիր կէօնա թէգաս վէ մահանագ մուտմէլէսի օլմամագ վէ թամիրաթ վէ թէստիրաթ վուգուլունտէքի էյյամը թաթիլայէ դայրը միւթէպէր օլմագ շարթը իլէ միւզայէտէյէ գօնուլարը՝ Գուսրը Շէրիֆ էվգաֆ մուհասպէթիլիկինտէն վարիտ օլան 14 քեան. էվվել 314 թարիխլի թէլեկրաֆնամէտէ պէյան վէ իշար օլունմըշ օլմաղլա, մուսագգաֆաթ վէ բուսումը մէզքիբէյէ զամմ իլէ Թալիպ օլանլարը՝ Թարիխը իլանտան իթիպարէն սէնէի հալիյէ շուգաթընրն 15ինճի կիւնինէ տէկին 100տէ 10 նիսպէթինտէ թէէմին ագչէսինի միւսթահրպէն Տէրսաատէթտէ էվգաֆը Հիմայուն Խալինէի ճէլիլէսինտէ Մուհասպէի Ումումիյէ իտարէսինէ, վէ մահալինճէ մէճլիս վէ էվգաֆ խարէլէրինէ միւրաճաաթ էյլէմէլէրի։

26 քեան. էվվել 314 7—5

Զարշուի Քէպիր հիվարընտա չարշը սէրունինտէ ֆէրաճէհիլէր սօգաղընտա 7 նումէրօ իլէ մուրագգամ օլուպ Մէհէհիհլ Բիւչիք բաշա սիլէսի Էմինէ Մէգիյէթ հանըմ էօհտէսինտէ օլարդը հալտէ մուգատէմէտ պա սէնէսը ըէսմի մա ֆիրիզ 33000 ղրշ. տէյնի մուգապիլինտէ վէքեալէթը տէվրիյէ իլէ թաճրլրը քէթ խիւտասը Մուսթաֆա Խիլուսի էֆ.-նին սաղիր մախտումը Ալաէտտին էֆ. էօհտէսինտէ պուլընան մալիմ էէ հուտուա վէ միւշթէխիրաթ թէվսիյէ ինթիգալը վէ նիզամը պիր ատէտ հագրթնը չուխաճը կէտիկի միւատէթը մուայյէնէնին միւրուր էյլէտիկի հալտէ թէսվիյէի տէյն օլունմասընտան նաշի, վէքիլը տէվրի Հիւսէյին Հիւսնի էֆէնտի թարաֆընտան վուգուլ պուլան խաթիտա իւկէրինէ, ուսուլ վէ նիզամը մուճիպլինճէ թարիխը իլանտէն իթիպարէն 45 կիւն միւրուրինտէ իհսանէի էվվէլիյէսի. վէ օնտան սօնրա տա 15 կիւն զարֆընտա 100տէ 5 զամմը գապալ խիէրէրէ խիթամ միւատէթտէ իհսանէի գաթիյէսի իճրա օլունմագ իւզրէ 61 կիւն միւատէթլէ մէվզրի միզայէտէյէ գօնուլարընտան, Թալիպ օլանլարը՝ վէ տահա զիյատէ միւհիմմաթ ալմագ իսթէյէնէրին՝ մէգքիբ կէտիկին գրյմէթը մուհասմինէտ վէ թահրիրիյէսի օլան 40000 ղրուշը 100տէ 10ը նիսպէթինտէ բէյ ագչէլէրինի միւսթահրպէն Տէֆթէրը Խագանի նէգարէթը ճէլիլէսի սէնէտաթ իսարէի ումումիյէսինէ միւրաճաաթ էյլէմէլէրի իլան օլունը։ 3—3

30 քեան. էվվել 314

ԷՎԳԱՖԸ ՀԻՄՄԱԾՈՒՆ

Պէհէլէրիին նրսֆը լիրա 100 ղ.-ան նագտէն իյֆա վէ նրսֆը տիկէրի Խալինէի եվգաֆը Հիմայունա մախսուս սուրէթ վէ սէրկի իլէ մահսուպէն թէսվիյէ օլունմագ իւզրէ աթիւզդիքը մահլիլաթը իչպու 1314 սէնէսի քեանունը էվվելին 28ճի կիւնինտէն իթիպարէն քեանունը սանինին 4ճի բաղար էրթէսի կիւնիւ սաաթ 10ա գատար միզայէտէսի իճրա օլունճաղընտան թաթիպ օլանլարը՝ գրյմէթը մուհամմինէնին էօշրինէ միւսավի թէէմին ագչէլէրիյլէ պէրապէր Մահլիլաթ խարէսինէ միւրաճաաթ էյլէմէլէրի 5ինճի տէֆթ օլարագ իյան օլունը։

..3000..3000..2000.— Իսկիտարա Իյմատիյէ մահալլէսինտէ Սրվաճը Մուրատ սօգաղընտա 14 նումէրօլը թախմինէն վէ թէրպիէն 45 զրրա արսատա մէպնի 2 օտա վէ 1 սուֆա վէ 55 զրրա պաղչէյի միւշթէմիլ ախշագ պիր պապ մէնզիլին պիթիւնի. հաճի Ահմէտ։

..3334..00..2000.— Գատը գարիյէսինտէ Իպրահիմ Աղա մահալլէսինտէ Գօչու Եօլու ճատտէսինտէ միւքէրրէր նումէրօլը թախմինէն վէ թէրպիէն 65 զրրա արսատա մէպնի 2 օտա վէ 1 սուֆա վէ 40 զրրա պաղչէյի միւշթէմիլ ախշագ պիր պապ մէնզիլին 6 հիսսէտէն 4 հիսսէսի. հաճի Ահմէտ։

..1500..400.— Էտիրնէ Գարուսընտա Հաճի Մուհիհատին մահալլէսինտէ Ա.Ճը Զէյմէ ճատտէսինտէ 94 նիւմէրօլը թախմինէն վէ թէրպիէն 70 զրրա արսատա մէպնի ֆէվգինտէ 1 օտայը միւշթէմիլ միւլք մա կէտիք ախշագ պիր պապ տիւքքեանը նրսֆի հիսսէսի. հաճի Ահմէտ։

..4000.— Պաղչէ Գարուսընտա Ճիպալ Օղլու Ալաէտտին մահալլէսինտէ Թահթա Գալէ ճատտէսինտէ 19 վէ 21 նիւմէրօլը թախմինէն վէ թէրպիէն 297 զրրա արսատա մէպնի վէ չէհրի 100 ղրշ. քիրայը միւթէհամիլ քեարկիր 2 պապ տիւքքեանը 2շէր հիսսէսի. Մուսթաֆա։

ԷՎԳԱՖԸ ՀԻՄՄԱԾՈՒՆ

Պէհէլէրիին նրսֆը լիրա 100 ղ.-ան նագտէն իյֆա վէ նրսֆը տիկէրի Խալինէի եվգաֆը Հիմայունա մախսուս սուրէթ վէ սէրկի իլէ մահսուպէն թէսվիյէ օլունմագ իւզրէ աթիւզդիքը մահլիլաթը իչպու 1314 սէնէսի քեանունը էվվելին 28ճի կիւնինտէն իթիպարէն քեանունը սանինին 4ճի բաղար էրթէսի կիւնիւ սաաթ 10ա գատար միզայէտէսի իճրա օլունճաղընտան թաթիպ օլանլարը՝ գրյմէթը մուհամմինէնին էօշրինէ միւսավի թէէմին ագչէլէրիյլէ պէրապէր Մահլիլաթ խարէսինէ միւրաճաաթ էյլէմէլէրի 5ինճի տէֆթ օլարագ իյան օլունը։

..3000..3000..2000.— Իսկիտարա Իյմատիյէ մահալլէսինտէ Սրվաճը Մուրատ սօգաղընտա 14 նումէրօլը թախմինէն վէ թէրպիէն 45 զրրա արսատա մէպնի 2 օտա վէ 1 սուֆա վէ 55 զրրա պաղչէյի միւշթէմիլ ախշագ պիր պապ մէնզիլին պիթիւնի. հաճի Ահմէտ։

..14000.— Պալաթատա Գարապաշ մահալլէսինտէ Ֆիպէք ճատտէսինտէ միւքէրրէր 165 նիւմէրօլը թախմինէն վէ թէրպիէն 63 զրրա արսատա մէպնի 2 օտա վէ 1 սուֆա վէ 1 գույու վէ 28 զրրա պաղչէյի միւշթէմիլ քեարկիր պիր պապ մէնզիլին 8 հիսսէտէն պիրի. Հիւսնի։

..500.— Թահթա Գալէտէ Բիւսթէմ Բաշա մահալլէսինտէ Մահքէմէ սօգաղընտա 30 նիւմէրօլը թախմինէն վէ թէրպիէն 25 զրրա արսատա վէ չէհրի 30 ղշ. քիրայը պիր պապ մաղազանը 12 հիսսէտէն 1 հիսսէսի. հաճի Հասան։

..3740.— Խաքէօյտէ Թուրչուճը մահալլէսինտէ Իմամը Էվվել սօգաղընտա 3 նիւմէրօլը թախմինէն վէ թէրպիէն 130 զրրա արսատա մէպնի 4 օտա վէ 1 սուֆա վէ 1 գույու վէ 200 զրրա պաղչէյի միւշթէմիլ ախշագ պիր պապ մէնզիլին 60 սէհիմատէն 32 սէհիմ հիսսէսի. էօրուճիւ Հիւսէյին։

..2668.— Պապը Ալիտէ Լալա Խայրէտտին մահալլէսինտէ Սօոգ Զէյմէ ճատտէսինտէ 18 նիւմէրօլը թախմինէն վէ թէրպիէն 100 զրրա արսատա մէպնի 2 օտա վէ 1 սուֆա վէ 1 գույուլը միւշթէմիլ քեարկիր պիր պապ մէնզիլին սիւլիւս հիսսէսի. հաճի Հիւսէյին։

..2500.— Գօճա Մուսթաֆա Բաշատա Ճանպազիյէ մահալլէսինտէ Եէնի Զէյմէ ճատտէսինտէ 9 նիւմէրօլը թախմինէն վէ թէրպիէն 62 զրրա արսատա մէպնի 3 օտա վէ 1 սուֆա վէ 1 գույու վէ 254 զրրա պաղչէյի միւշթէմիլ ախշագ պիր պապ մէնզիլին ռուպ հիսսէսի. հաճի Ահմէտ։

..2250.— Գասըմ Բաշատա Հաճի Շապան մահալլէսինտէ Ուզուն Եօլ վէ Տէրբ Եօլու ճատտէսինտէ 9 նիւմէրօլը թախմինէն վէ թէրպիէն 50 զրրա արսատա մէպնի վէ չէհրի 60 ղրշ. քիրայը միւլք մա կէտիք պիր պապ գահվէ տիւքքեանրրն ռուպ հիսսէսի. Մուսթաֆա։

..8335.— Գալաթատա Ճամիի ճէտիտա մահալլէսինտէ Ֆէրմէնէճիլէր ճատտէսինտէ 48 նիւմէրօլը թախմինէն վէ թէրպիէն 180 զրրա արսատա մէպնի 6 օտայը միւշթէմիլ վէ սէնէվի 8500 ղրշ. քիրայը մուգատտէմա պիր պապ չօրպաճը վէ պաղդալ տիւքքեանը, էյնէվմիսքիրաթ ֆապրիգասընրն կէտիկինին 120 սէհիմատէն 5 սէհիմ հիսսէսի. Համմի։

..5000..2730.— Խօճա Բաշատա Էլվանպաշ մահալլէսինտէ Տարիւս Սատատ Աղասը սօգաղընտա միւքէրրէր նումէրօլը թախմինէն վէ թէրպիէն 60 զրրա արսատա մէպնի 3 օտա վէ 1 սուֆա վէ 1 գույու վէ 20 զրրա պաղչէյի միւշթէմիլ քեարկիր պիր պապ մէնզիլին ռուպ հիսսէսի. հաճի Ահմէտ։

..6000..35000.— Պէօյիւք Մուսթաֆա Բաշատա Մօլլա Խուսրէվ մահալլէսինտէ Հէլվաճը սօգաղընտա 1 նիւմէրօլը թախմինէն վէ թէրպիէն 70 զրրա արսատա մէպնի 3 օտա վէ 1 սուֆա վէ 1 գույու վէ 20 վէ թահթընտա մուհտէս տիւքքեանը միւշթէմիլ քեարկիր պիր պապ մէնզիլին նրսֆ հիսսէսի. հաճի Ահմէտ։

..14000.— Պալաթատա Գարապաշ մահալլէսինտէ Ֆիպէք ճատտէսինտէ միւքէրրէր 165 նիւմէրօլը թախմինէն վէ թէրպիէն 63 զրրա արսատա մէպնի 2 օտա վէ 1 սուֆա վէ 1 գույու վէ 28 զրրա պաղչէյի միւշթէմիլ քեարկիր պիր պապ մէնզիլին պիթիւնի. Մուսթաֆա։

..15000..15000.— Էտիրնէ Գարուսընտա Հաճի Մուհիհատին մահալլէսինտէ Քէբէճի օսգաղընտա 26 նիւմէրօլը թախմինէն վէ թէրպիէն 78 զրրա արսատա մէպնի 2 օտա վէ 1 սուֆա վէ 63 զրրա պաղչէյի միւշթէմիլ ախշագ պիր պապ մէնզիլին նրսֆ հիսսէսի. էօրուճիւ Հիւսէյին։

..1000.— Էյուպտա Սէրվէր մահալլէսինտէ Շիֆա Եօգուշը սօգաղընտա 5 նիւմէրօլը թախմինէն վէ թէրպիէն 750 զրրա պիր գրթա պաղրն նրսֆ հիսսէսի. հաճի Հիւսէյին։

..5000..2500.— Էյուպտա Իսլամ Պէյ մահալլէսինտէ Սէրվէր օսգաղընտա 2 նիւմէրօլը թախմինէն վէ թէրպիէն 110 զրրա արսատա մէպնի 4 օտա վէ 1 սուֆա վէ 1 գույու վէ 450 զրրա պաղչէյի միւշթէմիլ ախշագ պիր պապ մէնզիլին պիթիւնի. Հիւսնի։

..750..750.— Մէվլէվիխանէ գարուսընտա Քեաթիպ Մուրատ Ճամիի Շէրիֆի սօգաղընտա 14 միւքէրրէր 14 նիւմէրօլը թախմինէն վէ թէրպիէն 60 զրրա արսատա մէպնի 2 օտա վէ 1 սուֆա վէ 1 գույու վէ 245 զրրա պաղչէյի միւշթէմիլ մուգատտէմա մէնզիլ օլուպ, էլեէվմ 2 պապ մէնզիլտէն անճագ միւքէրրէր 14 նիւմէրօլը պիր պապ մէնզիլին 8 հիսսէտէն պիրի. Հիւսնի։

..1500..400.— Էտիրնէ Գարուսընտա Հաճի Մուհիհատին մահալլէսինտէ Ա.Ճը Զէյմէ ճատտէսինտէ 94 նիւմէրօլը թախմինէն վէ թէրպիէն 70 զրրա արսատա մէպնի ֆէվգինտէ 1 օտայը միւշթէմիլ միւլք մա կէտիք ախշագ պիր պապ տիւքքեանը նրսֆի հիսսէսի. հաճի Ահմէտ։

..4000.— Պաղչէ Գարուսընտա Ճիպալ Օղլու Ալաէտտին մահալլէսինտէ Թահթա Գալէ ճատտէսինտէ 19 վէ 21 նիւմէրօլը թախմինէն վէ թէրպիէն 297 զրրա արսատա մէպնի վէ չէհրի 100 ղրշ. քիրայը միւթէհամիլ քեարկիր 2 պապ տիւքքեանը 2շէր հիսսէսի. Մուսթաֆա։

ԷՎԳԱՖԸ ՀԻՄՄԱԾՈՒՆ

Պէհէլէրիին նրսֆը լիրա 100 ղ.-ան նագտէն իյֆա վէ նրսֆը տիկէրի Խալինէի եվգաֆը Հիմայունա մախսուս սուրէթ վէ սէրկի իլէ մահսուպէն թէսվիյէ օլունմագ իւզրէ աթիւզդիքը մահլիլաթը իչպու 1314 սէնէսի քեանունը էվվելին 28ճի կիւնինտէն իթիպարէն քեանունը սանինին 4ճի բաղար էրթէսի կիւնիւ սաաթ 10ա գատար միզայէտէսի իճրա օլունճաղընտան թաթիպ օլանլարը՝ գրյմէթը մուհամմինէնին էօշրինէ միւսավի թէէմին ագչէլէրիյլէ պէրապէր Մահլիլաթ խարէսինէ միւրաճաաթ էյլէմէլէրի 5ինճի տէֆթ օլարագ իյան օլունը։

..3000..3000..2000.— Իսկիտարա Իյմատիյէ մահալլէսինտէ Սրվաճը Մուրատ սօգաղընտա 14 նումէրօլը թախմինէն վէ թէրպիէն 45 զրրա արսատա մէպնի 2 օտա վէ 1 սուֆա վէ 55 զրրա պաղչէյի միւշթէմիլ ախշագ պիր պապ մէնզիլին պիթիւնի. հաճի Ահմէտ։

..3334..00..2000.— Գատը գարիյէսինտէ Իպրահիմ Աղա մահալլէսինտէ Գօչու Եօլու ճատտէսինտէ միւքէրրէր նումէրօլը թախմինէն վէ թէրպիէն 65 զրրա արսատա մէպնի 2 օտա վէ 1 սուֆա վէ 40 զրրա պաղչէյի միւշթէմիլ ախշագ պիր պապ մէնզիլին 6 հիսսէտէն 4 հիսսէսի. հաճի Ահմէտ։

ԵԷՆԻ ԳՈՒՆՏՈՒՐԱ ՄԱՂԱԶԱՍԸ
ՊՕՂՈՍ ՄԻՆԱՍԵԱՆ

Օն ալթը սէնէտէն պէրու իմալ էյլէտիկիմ էնվաի գունսուրալար՝ Պէյօղլու վէ Գալաթանընն էն ճէսիմ մաղազալարրընտա ֆիբրուսթ իլէ բաղալէթը ումումիյէյէ մաղհար օլունմըշ իտի։

Պու քերբէ քէնտի նամ վէ հիսաբլրմա Գալաթատա մէշհուր պօղաչանը գարշրբընտա Ն° 15 միւճէտտէսէն պիր մաղազա քիչատ էյլէտիմ։

Ֆրանսզ մայլէրինէն մամուլ միւթէատտիտ վէ էնվաի գունսուրալար՝ քէնտի իսմալթխանէմին մահսուսը էէկեանէսի տիր. պ չէսի վէ տայանըգլրզը, խուսուսի իլէ ֆիգթ էհվէնիիկինէ՝ սաիր մաղազալար բէգտպէթ իտէմէյէճէքլէր տիր։

Մուգավէլաթը մախսուսէ իլէ Ֆրանսա վէ Ինկիլթէրա ֆապրիգալարընտան գարիֆ, զայէթ կուսթօլը հէր տիւրլու այագ գալալար տախի կէնիրթմիշիմ. տայանըգլրզը վէ պիչիմէրինէ նիսպէթէն զայէթ էհվէն տիր։

Ուճուզ սաթրլ չօգ սաթմագ միսալինի իթթիխագիթմիշ օլտուղընտան, սաիր տիւքքեանլարա միւրաճաաթ իթմէկտէն էվվել պիր տէֆա մաղազամա թէշրիֆի պույուրան զէվաթը քիրամըն իստասմըն սահիհ օլարդրը թատիգ իլէ ֆէվգէլատտ մէմնուն գալաճագլարընա էմնիյմ։

Ինկիլիզ վէ Ամերիկան մասրուֆ մարգալար իլէ խայլի մրգտար լաթիգ տախի պուլընմագտա տրը։

ԷՕԼՉԻԻ ԻՒԶԷՐԻՆԷ ԳՈՒՆՏՈՒՐԱ ԵԱԲՄԱԳ ՍԷՆԱԹԸ ԹՈՒՍՈՒՍԻՄ ՏԻՐ
Գալաթա Գարաբէյ պօղաչանը էուրբէբէդա Ն° 15 30—7

ԴԺՈՒՍԱՍԵՆԶՈՒԹԻՒՆՆ